

8569

8570

ՄՇԱԿՈՒԹԻՒՆ

ԳԵՏՆԱԽՆԶՈՐՈՅ

8571

8572

8573

8574

8575



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1880

635.2

5-84

1094  
p 87



2002

2011

# ՄՈՄԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ԱՐԿԻ ՅԱՌԱՋԱԿԻՄՈՒԹԵԱՆԸ ՄԷՋ

ՉԻ ՍՏՈՒԵՐԱԿԻԾ ՊԱՏԿԵՐՈՎ

Ի Ղ. ԳՐԻԳՈՐԻՍԷ Վ. ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆ

Մ Խ Ի Թ . Ո Ւ Խ Տ Է



Վ Ի Ն Ն Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն


1889.

17117

ԱՐՈՒՆՍԳԻՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԵՐԱՆ

ՀԱՏՈՐ Ա.

ՄՈՍԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ



ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱԳՈՅՆ ԳԻՒՏԵՐՈՒ ԿԱՄԵՄԱՏ

Հ Ա Տ ՈՐ Ա

ՄՈՄԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ



Վ Ի Ե Ն Ն Ե

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Գ Ա Ր Ա Ն

1889.

665

այ ՄՈՄԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՅԱՌԱՋԱԳԻՄՈՒԹԵԱՆԸ ՄԷՋ

21 ԱՏՈՒԵՐԱԳԻԾ ՊԱՏԿԵՐՈՎ

Ի Հ. ԳՐԻԳՈՐԻՍԷ Վ. ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆ

Մ Խ Ի Թ. Ո Ւ Խ Տ Է



Վ Ի Ե Ն Ն Ե

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Գ Ա Ր Ա Ն

1889.

14889-ՈՁ

### ՅԱՆԿ ՆԻՒԹՈՑ

## Մ Ա Ս Ն Ա.

ՄԵՂՐԱՄՈՄ Ի ՊԷՏՍ ՃՐԱԳԻ

### Հ Ա Տ Ա Թ Ա.

Մ Ո Մ Ն Ը Ն Գ Հ Ա Ն Բ Ա Պ Է Ս

	Էջ
ԳԼՈՒԽ Ա. — Ի՞նչ է մոմ եւ ինչպէս կը ստացուի . . . . .	3
ԳԼՈՒԽ Բ. — Մոմի յատկութիւններն ու բազազրուած իւնը . . . . .	5
ԳԼՈՒԽ Գ. — Մեղրամոմի տեսակները . . . . .	7
ԳԼՈՒԽ Գ. — Բուսական մոմի տեսակները . . . . .	11
ԳԼՈՒԽ Ե. — Մեղրամոմի նենգումն իմանալու կերպը . . . . .	15

### Հ Ա Տ Ա Թ Բ.

Մ Ո Մ Ն Հ Ա Լ Ե Յ Ը Ն Ե Լ Ժ Ա Պ Ա Ի Ի Ն Ե Լ Ե Ի Ս Պ Ի Տ Ա Կ Ա Յ Ը Ն Ե Լ

ԳԼՈՒԽ Ա. — Մոմի սպիտակացման աստիճանը փորձել . . . . .	19
ԳԼՈՒԽ Բ. — Մոմը հալեցընել եւ մաքրել . . . . .	21
ԳԼՈՒԽ Գ. — Մոմը հալեցընել եւ մաքրել . . . . .	27
ԳԼՈՒԽ Գ. — Մաքրուած մոմն եռացընել եւ ժապաւ ինել . . . . .	29
ԳԼՈՒԽ Ե. — Մոմն սպիտակացընել . . . . .	31
ԳԼՈՒԽ Զ. — Վերտին ժապաւ ինել եւ սպիտակացընել . . . . .	34
ԳԼՈՒԽ Է. — Մոմն բոյրածեւ թափել . . . . .	35
ԳԼՈՒԽ Ը. — Նոր հնաբք մը մոմն սպիտակացուցիլ գիւրացընելու . . . . .	37
ԳԼՈՒԽ Թ. — Մոմն սպիտակացընելու նորագոյն եղանակը . . . . .	38

10046-57

**Հ Ա Տ Ա Յ Գ.**

Մ Ո Մ Է Ճ Բ Ը Գ Գ Ը Լ Ը Բ Ը Մ Ո Մ Ե Ի Ե Ղ Ի  
Գ Ը Ն Թ Ե Ղ Ի Գ Ա Տ Բ Ո Յ Գ Շ Ի Ն Ե Լ

Գ-ԼՈՒԽ Ա.	— Մեղրամուկ ճրագին պատրոյցը . . .	41
Գ-ԼՈՒԽ Բ.	— Մում ճրագ շինել՝ ձուլմամբ . . .	45
Գ-ԼՈՒԽ Գ.	— Ճրագ շինել պատրուգի վրայ թա- փելով . . .	48
Գ-ԼՈՒԽ Դ.	— Ճրագ շինել մամբ կցելով . . .	51
Գ-ԼՈՒԽ Ե.	— Գայարամում եւ եղի պատրոյց շի- նել . . .	53
Գ-ԼՈՒԽ Զ.	— Մում ճրագներն դարդարել ու գու- նաւորել եւ վաճառքի հանել . . .	57

**Մ Ա Մ Ն Բ.**

Մ Ե Ղ Բ Ը Մ Ո Մ Ո Ի Բ Ի Ձ Վ Ը Խ Ճ Ը Ն Ն Ե Բ Ո Ի  
Հ Ա Մ Ը Բ

1.	Գերձանի մեղրամում . . . . .	61
2.	Անկողնայ մեղրամում . . . . .	61
3.	Զինու սրներու մաշկեղինաց մեղրամում . . . . .	62
4.	Կահարասեաց եւ յատակի մեղրամում . . . . .	62
5.	Արծաթագործաց մեղրամում . . . . .	63
6.	Բարձրաբանդակներու մեղրամում . . . . .	64
7.	Լուսանկարի մեղրամում . . . . .	64
8.	Շառերու մեղրամում . . . . .	65
9.	Ատամանց մեղրամում . . . . .	65
10.	Մօրու աջ հունգարական մում . . . . .	65
11.	Կաթնագոյն մեղրամում . . . . .	66
12.	Կօշկի մեղրամում . . . . .	66
13.	Մումաթուղթ . . . . .	66

**Մ Ո Մ Ը Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Ի Խ Ն**

Ա Ր Դ Ի Յ Ա Ռ Ը Լ Ը Գ Ի Բ Ո Ի Թ Ե Ա Ն Ը Մ Է Զ

**Մ Ա Մ Ն Ա.**

Մ Ե Ղ Բ Ը Մ Ո Մ Ի Գ Է Տ Ս Ճ Բ Ը Գ Ի

**Հ Ա Տ Ա Յ Ա.**

Մ Ո Մ Ն Ը Ն Դ Ը Ը Ն Բ Ը Գ Է Ս

**Գ Լ Ո Ւ Խ Ա.**

Ի՛նչ է մում, եւ ի՛նչպիսի կը ստացուի:

Մումը ճարպի նման գոյացութիւն մըն է, որ գլխաւորաբար կը գտնուի մեղուաց բլիչներու մէջ, բայց նաեւ յառաջ կը բերուի այլեւայլ տնկերէ՝ որոնք ծաղկի փոշեաց, պտղաց հիւթոյն մէջ եւ կամ կեղեւի ու տերեւաց մակերեւութին վրայ բազմութեամբ մում կ'ունենան:

Մեղուաց յառաջ բերած մումը կը կոչուի՝ ճեղքամ մամ պարզապէս մամ. իսկ տնկէ հանուածը՝ տնկային կամ բուսական մամ:

Ինչպէս մեղըր՝ նոյնպէս մեղրամումը մեղուին արտադրութիւնն է, բայց ոչ թէ մեղուն նոյնը կը ժողովէ՝ ինչպէս ոմանք կը կարծէին: Թէ մեղուք ի՛նչ նիւթ է կը պատրաստեն մումն, այսինքն՝ թէ արդեօք մեղըր՝ հիւթէն մումը կը զտեն, թէ ծաղկի փոշին մումն ալ յինքեան կը բովանդակէ, դեռ ցայսօր ստուգութեամբ չի գիտցուիր: Այսչափս

ստոյգ է թէ մեղուք մամը քրտանց պէս դուրս կու տան, եւ հետեւաբար ստամբքսի մէջ կամ կերած ծաղկի փոշիներէն եւ կամ մեղրի հիւթէն կը պատ- րաստեն: Մոմ դուրս տուող մեղուն սովորաբար փե- թակի մէջ անշարժ կը կենայ, եւ կը տեսնուի՝ թէ ինչպէս մամը կարի նուրբ եւ անօտ թերթի պէս փորի օղակներու մէջէն դուրս կ'ելլէ: Այս թերթերը կամ կ'իյնան վար, զոր մոմագործ մեղուններն անմի- ջապէս կը ժողովեն, եւ կամ նոյն միջոցին օղակնե- րու վրայէն կ'առնուն բերնի մէջ, եւ ինչպէս ո- մանք կը կարծեն, հիւթով մը կը շաղրեն եւ կը շինեն բլիջներն՝ որոնց մէջ մեղըր պիտի համբարուի եւ կամ ձուն պիտի դրուի:

Բաց ասկէ՝ մեղուն բլիջները պատելու հա- մար նաեւ ուղղակի տնկերու վրայէն մոմ եւ նոյն- պիտի խժային դոյացու թիւններ իւր ետեւի սոււր- ներուն մէջ ժողոված տուն կը բերէ:

Մեղըր խորոխէն զտելէն հանելէն ետեւ՝ դեղին եւ սպիտակ մամը զատ զատ ապակեայ կամ խեցեղէն ամանի մէջ կը դրուի, (վասն զի մետա- ղեայ անօթոյ մէջ մամն իւր գեղեցիկ գոյնը կը կորսնցընէ.) վերջէն վրան ջուր կը լեցուի եւ ջուրը կ'եռացուի: Ասով մամը կը հալի եւ ջրոյ երեսը կը ժողովի, որ միջոցին ջուրը միշտ խառնելու է: Մոմն այսպէս հալելէն ետեւ՝ կ'առնուի ջրոյ երեսէն եւ անդայտ ու կոշտ կտաւէ մ'անցընելով՝ բաց անօթ- ներու մէջ կը լեցուի եւ թող կը արուի որ սառի:

Այս կերպով ստացուած մոմի զանգուածը սովորաբար յատակի կողմը մթադոյն եւ ազտոտ շերտ մը կ'ունենայ՝ որ յառաջ կու գայ հալած մոմի

<sup>1</sup> Մեղըր խորոխէն հանելու համար՝ պէտք է բլիջները դանակով մը ձեղքել եւ խորիսը գլխիկայր ամանի մը մէջ դնել: Այս գործողութեան ժամանակ պէտք է դուռն ու պատուհանները դռնել, ապա թէ ոչ գրսէն մեղուններն մե- ղրի հոտն առնելով ներս կը թափին, զորոնք դուրս հանե- րու համար պէտք է խուցը ծխով լեցընել: Մեղըր լաւ քամելու համար կրնայ նաեւ յատուկ գործեօք մը բլիջները ճնշուիլ:

մէջ եղած աղտեղութենէն: Այս շերտը դանակով մը կը կտրուի կը հանուի՝ յառաջ քան վաճառքի հանելը:

Իսկ բուսական մամը ձեռք կը բերուի հետեւ- եալ կերպով: Մոմաբեր բոյսերու այն մասունքն՝ ուստի մամը կը հոսէ, մանր կը յօշուի եւ ջրոյ մէջ կ'եռացուի. ջուրը պաղեցընելէն ետեւ՝ ջրոյ մակ- երեւութին վրայ սառած մամը կ'առնուի եւ դար- ձեալ կը հալեցուի, եւ յետոյ կոշտ լաթէ անցը- նելով՝ սկաւառակներու կամ յատուկ անօթներու մէջ կը սառեցուի:

Գ. Ա Ռ Ս Բ .

Մոմի յատկորթ իւններն ու յաղադրութիւնը:

Ա՛յս աճառքի հանուած մեղրամոմը սկաւառա- կաձեւ կ'ըլլայ՝ այլեւայլ թանձրութեամբ, գոյնը՝ բաց դեղին մինչեւ մուրճ դեղին կ'ըլլայ, եթէ բե- կանել ուղուի՝ դիմադիւն է, տկար բիւրեղաձեւ, ցուրտ վիճակի մէջ կարծր եւ դիւրաբեկ, իսկ եթէ քիչ մը տաքցուի՝ կակուղ կ'ըլլայ եւ ամէն ձեւ կ'առ- նու: Հոտը մեղրահոտ, համը շատ տկար համեմա- ւոր, ծամելու ժամանակ չի յարիր ատամնոց, ջրոյ եւ ցուրտ ալքոոլի մէջ անլուծանելի, ջերմ ալք- սոլի եւ ցուրտ եթերի մէջ քստ մասին կը լուծուի, իսկ ածխային ծծմբոյ, (sulfure de carbone) բնա- կնդրի, (benzine) քլորապտի (chloroforme) եւ եթերական իւղերու մէջ բոլորովին կը լուծուի. թանձր իւղերու, ճարպերու եւ շատ խէժերու հետ հալեցուելու ըլլայ՝ միշտ կը միանայ: Մոմի տեսակ- արար կշիռն է 0,965 մինչեւ 0,972: Չուս մեղ- րամոմի հալելու աստիճանն է 62 մինչեւ 64<sup>0</sup> կելս: Եթէ աւելի ջերմութեան մէջ ձգուի՝ կը տարրա- լուծի եւ կը շոգիանայ, բայց իւղերու եւ ճարպերու պէս այրածի հոտ չի ձգեր: Եթէ պատրուգով մը վառուելու ըլլայ, պայծառ լուսով բոց կ'ունենայ՝ առանց ծխելու կամ շոգի երեւալու:

Մովի դեղին գոյնը մեղրեն է. վանն զի այն բլիջներն՝ սրոնց մէջ մեղր չկայ, եթէ հալեցուին՝ սպիտակ մո՛մ կու տան: Օգոյ, արեւու եւ խոնաւ ութեան մէջ մնալով, ինչպէս նաեւ քիմիական ճամբով դեղին գոյնը կը տարրալուծի: Քայց արթուն մտադրութիւնը ցուցած է՝ որ այն գաւառներու մեղրամմնն ուր այդեզործութիւն կայ, արեւու տակ չի սպիտականար:

Սպիտակացեալ կամ ճերմակ մեղրամմը սովորաբար բոլորակ, բարակ, թափանցիկ, սկաւառակի ձեւով վաճառքի կը հանուի, տկար ծթուած կը հոտի, համ չ'ունենար, 64 մինչեւ 67° Վ. ին կը հալի, եւ 0,970 մինչեւ 0,976 տեսակարար կշիռ կ'ունենայ: Ուրիշ ամէն կողմանէ դեղնոյն պէս է:

Մեղրամմն իւր յօգիչ տարերաց կողմանէ կը տարբերի ճարպէ՝ անով որ եթէ կիզիչ տնկաղով (potasse à la chaux) օժառացուելու ըլլայ, քաղցուենի (glycérine) դուրս չի տար:

Ինչպէս ճարպերն ծորելի եւ սառած իւզերէ կաղմուած են, նոյնպէս մեղրամմն երկու տարբեր մարմիններէ բաղկացեալ է. այսինքն՝ մէյ մը 20 առ հարիւր ճարպի թթու ունի ազատ վիճակի մէջ, որ կը բիւրեղանայ եւ ալքոսիլ մէջ կը լուծուի, ապիկայ կը կոչուի ճո՛ւմիտ, (acide cérotique) եւ բնարմաւի թթու (acide palmitique) որ կապեալ է յատուկ խարսխի մը՝ որ կը կոչուի խո՛ւրիմ խո՛րոյ ոքսիտ (oxyde de mélisse):

Բուսական մմն ալ ճարպի նմանութիւն ունի: Աս ալ ճարպի պէս ջրոյ մէջ չի լուծուիր, ջերմութեան մէջ կը հալի, լուսաւոր բոցով կը վառի, բայց կը տարբերի ճարպէ անով՝ որ աղկաղին երբէք ասոր հետ չի միանար: Բաղադրիչ տարերաց կողմանէ ճարպի շատ նմանութիւն ունի, եւ կ'երեւայ թէ թանձր թթուներու եւ մումթթուի ու թուրինջ խոտոյ ոգւոյ գործարանաւոր դրսիտներու միաւորութիւնն է:

Բուսական մմն շատ տեսակները տեսքին, ձեւին եւ այլն կողմանէ սպիտակացեալ մեղրամմնի շատ կը նմանին, եւ մեղրամմնի պէս ալ կը վաճառուին:

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Մեղրամմնի տեսակները:

Մեղրամմնն որ վաճառքի կը հանուի, այլեւայլ տեսակ կ'ըլլայ: Ար զանազաններ էրոյակն եւ ոչ-էրոյակն մմն տեսակներ:

1. Երոյակիս մեղրամմնի տեսակներ:

ա. Ասորիակն մեղրամմն, որ գլխաւորաբար Մարիֆէլտի՝ Նայլթէտզի մարգագետինն յառաջ կու դայ: Միջին տեսակներն՝ առանց սպիտակացրնելու, ճրագի եւ այլ վախճաններու կը գործածուի. ազնիւ տեսակը (սովորական եւ հին կերպով) 16—18 օրւան մէջ կը սպիտականայ: Սպիտակացեալը կը բաժնուի ազնիւ սպիտակ եւ միջակ սպիտակ տեսակի:

բ. Բոնէմակն մեղրամմն կակուղ կ'ըլլայ, եւ գրեթէ միայն դեղին մմնի եւ ուրիշ վախճաններու կը գործածուի: Սպիտակացեալն առանձինն աղնուութիւն մը չունի:

գ. Մորախակն մեղրամմն, կոշտ եւ սպիտակացեալ կը բերուի Հոլլէշաուիի ագարակէն: Կալիցիական, հունգարական եւ ռուսական մմնն աւելի կարծր է, շատ չի ծախուիր, լաւ կը սպիտականայ բայց շատ կամայ:

դ. Սէլեդիակն մեղրամմնը մարալիականէն ստորին է:

ե. Լեհակն կամ Կալիցիակն մեղրամմն երբք տեսակ է, արեմոթեան, արեւելեան եւ Գաւանոքուի մո՛մ: Առաջինն ամէնէն ստորին է եւ խիստ փիճի կը հոտի, երկրորդը միջակ ազնիւ է, եւ ըստ մասին ալ ազնիւ՝ մանաւանդ արեւելակողմանն, ուր ձիակո-

րեակ (Polygonum fagopirum) մշակուելուն՝ մեղուաբուծութիւնը յառաջ գացած է: Արմիր՝ այսինքն թուխ դեղին մեղրամոմն՝ որ Պուքովնա եւ Մոլտավիա յառաջ կու գայ, աղնուագոյն տեսակն է. վասն զի հալեցուելու ժամանակ կես առհարիւր միայն կը կորսուի: Ասոր հետ նոյն է Գաւնորայի, Ստանիզլաւովի եւայլն մոմը, որ պայծառ դեղին կ'ըլլայ եւ հալեցընելու ժամանակ 2—3 առհարիւր միայն կը կորսուի: Շատ տեղեր՝ ուր թանձր ասեղնատերեւ անտառներ կան, վայրի մոմ ըսուած տեսակը յառաջ կու գայ, որ բոլորովին ստորին տեսակ մըն է:

դ. Հունգարական մոմ: Ասոր Rosenauer կոչուած տեսակը լաւագոյն է, որ թէեւ Ուքրանեան տեսակին պէս կը սպիտականայ, բայց շատ մ'ուր կ'ունենայ: Հունգարական մոմերու յասկութիւնն է՝ դիւրաւ եւ լաւ սպիտականալ:

է. Սեպտեմբերիէան եւ վալտեան մոմ, երկուքն ալ ըստ բաւականի ընտիր տեսակ են:

ը. Իլիւրիական մոմ, գլխաւորաբար Լայպախի կողմերէն, որ ընտիր տեսակ կը համարուի:

ի. Թիբուլի մոմ, Փուսթէրհալէի եւ Պոտէնսեէի կողմերն յառաջ կու գայ: Ասիկայ դիւրաւ չի սպիտականար:

յ. Վենետիկան մոմ, Պէլլուոյի եւ Վերոնայի կողմերէն. վերջին տեսակը լաւ սպիտականալուն՝ շատ յարգի է:

յա. եւ յբ. Ուտրանեան եւ փոպուլեան մոմ. առաջինն աւելի ընտիր է: Վերջինը երեք տեսակ կ'ըլլայ՝ խիստ կարմիր, դեղին եւ բայց դեղին, եւ յառաջ կու գայ Ռուսիոյ փոտոլեան նահանգն, եւ լաւ սպիտականալուն՝ յարգի է: Խիստ կարմիր տեսակը թէեւ աղնուագոյն տեսակն է, սակայն Իտալիա, — ուր շատ մոմ կը տարուի, — դեղինն աւելի կ'ընտրէ: Ռուսաստան յառաջ կու գայ Խրբըմի մոմ, սովորական լեհական մոմ, սրոնք միջին տեսակ են:

յգ. Տաճիկ մոմ՝ Եւրոպական Տաճիկաստանի այլեւայլ տեղերէն: Ասիկայ լաթերու մէջ պատաստեալ մեծամեծ ծրարներով կը վաճառուի եւ մոմի ամէն տեսակներէն աղնուագոյնն ու թանկագինն է, մանաւանդ խիստ կարմիր տեսակը: Ռուսիայի մոմն՝ որ ամէնէն աղնու է, Իտալիա Cera zavorra կը կոչուի: Պոսնիայի եւ Սլաւոնիայի մոմն ալ աղնու տեսակն է: Տաճիկ մոմէն 1—2 առհարիւր միայն կը կորսուի հալեցընելու ժամանակ:

յդ. Յունական մոմ, բուն Յունաստանէն եւ Արքիպելագոսի կղզիներէն: Աղնուութեան կողմանէ տաճիկ մոմէն եւքն է:

յե. Գաղղիական մոմն լաւագոյն տեսակը Պրոքաներ եւ Հարաւ. Գաղղիա յառաջ բերուածն է վասն զի դիւրաւ կը սպիտականայ: Պուրկուենտի Տէ Լանտ նահանգին եւ Պորտոյի կողմանց մոմն ստորին է: Գաղղիա ամենեւին մոմ գուրս չի հաներ սահմանէն, ընդհակառակն ամէն տարի 6—7000 մեգրի կենդինար ներս կը մուծուի:

յզ. Սլոնիական մոմ, կը վաճառուի քրակներու եւ ծրարներու մէջ՝ Խրաքանչիւր զանգուածն 2—3 ֆունդ, եւ գաղղիական մոմի ընտիր տեսակին հաւասար է:

յկ. Համպուրիէան մոմ, Հաննովեր, Հոլլըդայն եւ այլն յառաջ կու գայ, եւ ընտիր տեսակ է:

յլ. Պափիերական մոմ, յառաջ կու գայ գլխաւորաբար Պայլէնկրիս, Գրայդ Միդդէլֆրանք, ուր մեղուաբուծութիւնը շատ յառաջ է: Ընտիր տեսակ է, բայց ինչպէս Գերմանիոյ ուրիշ տեղերու, նոյնպէս Պափիերայի մոմն ալ Եւրոպայի մէջ առեւտրական նիւթ չէ եղած:

Այսչափ են Եւրոպական մոմի գլխաւոր տեսակները:

Ուրիշ եւրոպական մոմի տեսակներ:

ա. Լեանդեան մոմ, Ասիական Տաճիկաստանի այլեւայլ տեղերէն, որոնցմէ Չմիւռնիոյ դեղին մոմն

աղնուազոյն տեսակն է: Փոքր Ասիոյ ամէն ծովե-  
զերեայ կողմերը՝ մեղուք որովհետեւ մրտավարդի  
(*Rhododendrum ponticum*) ծաղիկ շատ կը գտնեն,  
շատ մոմ կու տան եւ շատ ընտիր տեսակէն:

բ. Ճենեւիան մոմ, մաքուր կ'ըլլայ՝ բայց շատ  
քիչ, եւ վաճառականութեան մէջ դուռ ուրեք կ'ե-  
րեւայ:

գ. եւ դ. Եգիպտական եւ պերպերական մոմ,  
ինչպէս նաեւ Մարտիոյն մոմ, որ Անգղիայէն Եւրոպա  
կու գայ: Ասոնք ըստ բաւականի կարծր եւ լաւ են,  
բայց աղտոտ:

ե. Սենեկալեան մոմ, մութ թուխ կ'ըլլայ եւ  
նուազ հաճոյական հոտ կ'ունենայ: Աճառքի հա-  
նուածը՝ թանձր, երկայնաձեւ տափարակ եւ կամ  
զլանաձեւ կ'ըլլայ, իւրաքանչիւր զանգուած 25 քի-  
լոկրամ, մերթ անծածկ եւ մերթ տուփերու կամ  
արկիներու մէջ, եւ սպիտականարու մէջ՝ քիչ ան-  
գամ սպիտակութեան երկրորդ աստիճանին կը  
հասնի:

զ. Կոնէնիան մոմ, շատ կարծր կ'ըլլայ եւ  
լաւութեան կողմանէ ուսական դեղին մամլին կը  
հաւասարի: Ասիկայ յառաջագոյն պերպերական եւ  
Մարոքքոյի մոմն առաւել պինդ եւ սպիտակ ընելու  
կը դործածուէր:

է. Աֆրիկեան մոմ, զլխաւորաբար Մեքսիկոյի  
եւ Արեւմ. Հնդկաստանի մոմ: Առաջինը մանաւանդ  
Եուքագանինը, մթադոյն կ'ըլլայ եւ դժուարաւ կը  
սպիտականայ. վերջինը՝ որ Ճամայքա յառաջ կու  
գայ, խիտ դեղին կ'ըլլայ, ըստ բաւականի յարգի  
է, եւ սովորաբար ծրարներու մէջ կը վաճառուի:  
Կայ նաեւ Հիւս. եւ Հարաւ. Ամերիկայի մոմ:

ը. Սե- Ֆերամոմ, որ Կուատալուփի վայրի  
մեղուի մէկ տեսակը յառաջ կը բերէ, եւ երբեք չի  
սպիտականար:

Մեղրամամի ընդհանուր տեսակներն ասոնք  
են: Տեսնենք բուսական մամի տեսակներն ալ:

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Բոսսակաւ մամի տեսակները:

Բուսական մամի շատ տեսակներ կան, զորոնք  
հոս կարգաւ կը դնենք: Ասոնցմէ անոնք միայն վա-  
ճառականութեան համար նշանակութիւն մ'ու-  
նին, որոնք 1. եւ 2. թուերու մէջ յառաջ կը  
բերուին. իսկ յաջորդ թուերու մէջ յիշեալ տե-  
սակներն առուտուրի մէջ հազուագիւտ են. վասն  
զի ասոնք այնչափ քիչ քանակութեամբ կը գտնուին՝  
որ հոն ուր յառաջ կը բերուին, իբրեւ ճրագ կը  
գործածուին կը սպառին:

1. Ճաբոնական մոմ, որ եւ Ծառի մոմ, եւ սխալ-  
մամբ նաեւ Աֆրիկեան մոմ կը կոչուի: Ասիկայ յա-  
ռաջ կու գայ Ճաբոն եւ Արեւել. Հնդկաստան՝  
աղտորի (*առ-մաք*, *Rhus succedanea*, *Pentandria Tri-*  
*gyna*, *Terebinthaceae*) տեսակ ծառի մը պտղէն՝  
որ մութ դեղին, տափակ եւ բոլորակ (6—7 հազա-  
րամեղր լայն) կ'ըլլայ: Այս ծառն այնչափ առատ  
է հոն՝ որ իբր ծառուղի կը տնկուի եւ իբր հո-  
վանաւոր՝ տներու բոլորտիքը: Պտուղն՝ որ արտա-  
քուտ փայլուն բարակ կաշուով պատած է, ունի  
պիւրային մոմանման միա մը՝ որ կը պատէ կարծր  
կուտը: Այս պտուղը կը ծեծուի կոշտ, ջրոյ մէջ  
կ'եռացուի, որով մամը հալելով՝ ամբողջ զանգուա-  
ծէն կ'անջատի եւ ջրոյ երեսը կ'ելլէ:

Ճաբոնական մամը ճերմակ կ'ըլլայ՝ բաց դե-  
ղինի կամ բաց կանաչի զարնող, եւ յաճախ վրան  
ճերմակ փոշի մը կ'ըլլայ (կարգ մը ոքսիտացած ճարպ)  
որ դիւրաւ կ'ելլէ վրայէն, շաղկելու ժամանակ կը  
կակղնայ, ծամելու ժամանակ կոշտ փոշի մը կ'ըլլայ,  
հոտն ու համն ծթուած իւղի պէս, տեսքն սպի-  
տակացեալ մեղրամամի նման՝ բայց քիչ մ'աւելի  
կակուղ եւ դիւրաբեկի: Ջրոյ եւ ցուրտ ալքոոլի  
մէջ չի լուծուիր, բայց եթերի, եթերական ու  
թանձր իւղերու եւ տաք ալքոոլի մէջ բոլորովին կը

լուծուի, եւ լուծուածը պաղելու ըլլայ դոդող (gelée, գէլէ) կ'ըլլայ:

Ճաբոնական մամը 42° կելս. ջերմութեամբ կը հալի եւ 40° կելս. ին կը սառի. բայց կան նաեւ տեսակներ որ հաղիւ 53° կ. կը հալին: Տնկաղի (hydrate de potasse) կամ նադրոնի ջրատի (hydrate de natron) մէջ հալեցուելու ըլլայ՝ բոլորովին կ'աճառանայ, եւ բնարմաւի թթուոյ սղ եւ քաղցրուենի (glycérine) կը կազմէ: Բորական թթուոյ (acide nitrique) շարունակ տաքցուելու ըլլայ՝ սաթի թթուոյ (ac. succinique) կը փոխուի:

Ըթամէր քիմիադէտը կը համարի թէ ճաբոնական մամը զուտ բնարմաւ է առանց բնաիւղի, եւ հետեւաբար աւելի բուսական ճարպերու՝ քան թէ յատուկ բուսական մամերու կը վերաբերի:

Ճաբոնական մամն որովհետեւ զիւրաւ կը ծթուի՝ սպիտակացեալ մեղրամամի տեղ զեղազործական վախճաններու լաւ չի ծառայեր, եւ որովհետեւ զիւրաւ ալ կը հալի եւ սաստիկ կը ծխէ, եւ ոչ ալ ճրագ շինելու այնչափ կը յարմարի: Եւ սակայն՝ վասն զի աժան է, յաճախ մանաւանդ թէ միշտ՝ սպիտակացեալ մեղրամամին հետ խառնելով կը նենդեն:

Աճառքի հանուած ճաբոնական մամը թէ ուղղակի Արեւել. Հնդկաստանէն, եւ թէ Ամերիկայի վրայէն Եւրոպա կու գայ: Չեւր սովորաբար բոլորակ կ'ըլլայ, մէկ կողմը տափակ՝ միւս կողմն ուռուցիկ, քիչ անգամ նաեւ իբր մեծ եւ տձեւ զանգուած՝ գրեթէ 50 քիլոկրամէ աւելի ծանրութեամբ:

Տ՝ Թ. Աիմիէլ (յորագրի Hamburger Gewerbeblatt) կ'ըսէ՝ թէ վերջին փամանակներս ճաբոնական մամը ջրով յաջողած են խառնել եւ այնպէս վաճառել: 15—20% ջուր յաճախ կը հանդիպի. բայց մինչեւ 30% ալ տեսնուած է, ուստի գրեթէ կէսը ջուր: Ճաբոնական մամն ասով պայծառ, փայլուն եւ մեղրամամի նման տեսքը կը կորսնցընէ՝

մութ ճերմակ կ'ըլլայ, կը կարծրանայ եւ շատ դիւրաբեկ կ'ըլլայ:

Ջուրը՝ որ մամը հալեցընելով անմիջապէս կը բաժնուի մամէն, քիմիական միաւորիչ միջոցով մը, ինչպէս կ'ընայ կարծուիլ, մամով միացած չէ: Անոր համար մեծ ճարտարութիւն է հալած մամին հետ այսչափ մեծ քանակութեամբ խառնել տարածական ծորելին կաղապարներու մէջ թափելէն յառաջ:

2. Ճենական մամ, որ նաեւ փոլա (pola) կը կոչուի, 1846ին ու 47ին առաջին անգամ մեծ քանակութեամբ Ճենաստանէն Անդղիա բերուեցաւ: Աօիկայ կը պատրաստէ մուկի տեսակ ճճի մը (Coccus Pe-La) հացենուոյ մէկ տեսակին (Fraxinus chinensis), ստտերուն եւ ճիւղերուն վրայ, որ սպիտակ, փայլուն, կիտի ճարպի նման, բիւրեղածեւ մազմիկաշատ տեսք մը կ'ունենայ: Հալելու աստիճանն է 81—100° կ.: Տնկաղի ջրատի մէջ հալեցընելով կ'աճառանայ եւ բնամամի եւ բնամամի թթուի կը լուծուի: Ճենաստանայ բուսական մամը ճրագ շինելու կը գործածեն խառնելով ճարպի հետ. իսկ Եւրոպա յաճախ սպիտակացեալ մեղրամամը նենդելու կը գործածուի:

3. Մրբենոյ մամը Միացեալ-Նահանգաց հարուային կողմերը Myrica ceriferaի եւ Myrica cordifoliaի պողէն յառաջ կու գայ: Գոյնն աղտոտ կանաչ է, բայց ջրով շատ եփելով՝ բայ կանաչ կ'ըլլայ եւ արեւու մէջ սպիտակացուելով՝ կը ճերմկնայ. կարծրութիւնն աւելի է քան զմեղրամամ, աւելի դժուարաւ եւ քիչ կը լուծուի նոյն իսկ տաք բեւեկնայ իւղի մէջ: Ամերիկա ասիէ շատ կը գործածուի ճրագի, վասն զի մարելուն պէս՝ մրտի քաղցրաբոյր հոտ կը բուրէ:

4. Արմատամամ, որ Ամերիկայի այրեցեալ գօտեղին վրայ տեղացի յատուկ արմաւենիէ մը (Ceroxylon Anticola) յառաջ կու գայ, որուն 60 սանդի-

մեզր հաստ եւ 15 մեզր բարձր բունն մամի կեղեւով մը պատած կ'ըլլայ: Ասիկայ կը քերեն կ'առնուն եւ տաք ջրով կը զտեն: Ատով մամն մութ դեղին, քիչ մը թափանցիկ կ'ըլլայ եւ խեցեմորթ անասնոց նման վրան գծեր կ'ունենայ: Եթէ եռացող ալքրոլի մէջ ձգուի, երկու տարրի՝ մամի եւ խիժի կը լուծուի կը բաժնուի. այնպէս որ լուծուածը եթէ պաղէցուի, մամը դողող կերպարանաց տակ կը զատուի: Այս մամը մեղրամամի շատ կը նմանի, եւ տարրական մասանց կողմանէ՝ ասոր հետ նոյն է: Յիշեալ լուծելու կերպով ձեռք բերուած խէժը սաթի գոյն կ'ունենայ, 100<sup>0</sup>է Կ. անդին կը հալի, շատ դիւրաբեկ կ'ըլլայ, եւ ցրտոյ մէջ ամէն ուղղութեամբ կը ճաթըտի:

Այս արմաւամմն որպէս զի դիւրաբեկ չըլլայ՝ յաճախ քիչ մը ճարպով կը խառնեն, յառաջ քան տեղացեաց վաճառելը:

5. Գարնա-պայի մամը Պրազիլիոյ հիւսիսային կողմը բուսնող յատուկ արմաւենեոյ մը (*Corypha cerifera*, *Carnauba*) տերեւներու վրայ կը գտնուի բարակ կեղեւի մը պէս: Տերեւները շքոյ մէջ կը շորցուին, որով մամը վրայէն կը թափի: Ասիկայ հալեցընելով՝ թուխ, շատ դիւրաբեկ, անհամ, բայց քաղցրահոտ զանգուած մը կ'ելլէ, որ 85, 5<sup>0</sup>Կ. ջերմութեամբ կը հալի, եռացող ալքրոլի եւ եթերի մէջ կը լուծուի, եւ պաղելու ժամանակ բիւրեղաձեւ՝ յատակը կը նստի: Որովհետեւ շատ դիւրաբեկ է՝ ճարպով կը խառնեն յառաջ քան վաճառքի հանելը:

6. Օֆո-պակա մամը Պրազիլիայի յատուկ հնդիկ կամ մշկահոտ ընկոյզի (*Myristica officinalis* կամ *M. sebacea*) պտղէն յառաջ կը բերուի: Այս պտուղը ձգմելէն ետեւ կ'եռացուի՝ որով մամը վրան կը ժողովի: Այս մամը մեղրամամի շատ կը նմանի, մաքրուելու ըլլայ՝ վերջին աստիճանի կը սպիտականայ, եւ ասիկէ շինուած ճրագը պայծառ լոյս կու

տայ: Անոր համար Պրազիլիա ասիկայ ճրագ շինելու կը գործածուի մեծ քանակութեամբ:

7. Կալեմայի մամ, որ Հար. Ամերիկայի Անտեան լեռանոյ վրայ բուսնող կաթենուոյ (*Brosmium Gelactodendron*) ծառին հիւթէն կը հանուի: Այս ծառին կեղեւը եթէ ձեղքուի՝ կաթի համով հիւթ մը կը հոսէ, որ կեղեւին այս վերաց քովերը շուտ մը կը թանձրանայ մութ ձերմակ կ'ըլլայ եւ հոսելը կը դադրի: Մոմն հանելու համար այս կաթը կ'եռացուի՝ որով հաւկթի սպիտակուցը կ'անջատի, եւ այնուհետեւ կը պաղէցուի: Այս մամին գոյնը՝ դեղնագոյն ձերմակ, թափանցիկ կ'ըլլայ, կը շաղուի, 60<sup>0</sup> Կ. կը հալի, լաւ կը վառուի, դիւրաւ կ'աճառանայ ընդհանրապէս, եւ մեղրամամի շատ կը մօտենայ:

Ասոնցմէ զատ կաննաւ ուրիշ բուսական մամի տեսակներ. բայց որովհետեւ շատ քիչ կը հանուին եւ առեւտրական արժէք մը չունին, անոր համար զանց կ'առնունք յիշատակել:

**Գ Լ Ո Ւ Ս Ե .**

*Մեղրամմի նեղրամմի իմսնայրու կերպը:*

Մեղրամմն իւր շատ սղութեանը պատճառաւ՝ այլեւայլ կերպով կը նենգուի. անոր համար մոմ կամ մամէ շինուած իրեր դնելու ժամանակ անհրաժեշտ է խնամով քննել:

Փռնեթեասի հանապին ձի-թերով նենգուած մամը կը ճանչցուի, եթէ կտոր մը բեւեկին իւղի կամ քլորակերպի մէջ լուծուի: Զուտ մամը շատ նուազ մնացորդ կը ձգէ:

Եթէ ջրով նենգուած է, լուծելուն պէս մամը՝ լուծուածը պղտոր կ'երեւայ. եւ եթէ հանդարտ թողուի որ պաղել՝ ջուրը կայլակաձեւ յատակը կ'իջնայ:

<sup>1</sup> Կէս քիլոկրամ դեղին մեղրամմը սովորաբար 1 մարք 40 ֆէնիկ, իսկ 50 քիլոկր. 130 մարք կ'արժէ: Սպիրտային մեղրամմը դեղնէն կէս գին մ'ալ աւելի կ'արժէ:

Բե-էլէնի կամ Բարդի-ի ինքնով նենդուած մամի մէկ կտորը 70 աստիճանի ալքոսոլի մէջ որ 15 անգամ աւելի բլայ քանակութեամբ, կը տաքցուի միօրինակ խառնելով, այնուհետեւ կը պղտկուի եւ մամը սառեցնելու ետեւ ալքոսոլը ջրայիր ամանի մը մէջ կը թափուի: Զուրը պայծառ կը մնայ եթէ մամը զուտ է. եթէ խտախառն է՝ կաթի դոյն կ'առնու:

Եթէ ճարպ կամ Բնածարպ (stéarine) խառն է, յիշեալ կերպով եփելէն ետեւ պողածը կ'առնուի եւ 30 աստիճանի ալքոսոլով կ'եռացուի եւ եռացուած ժամանակ քանի մը կտոր ամոնիակ (ammoniac) կը ձգուի մէկ կողմանէ խառնելով. անկէ ետեւ կը պղտկուի, կը քամուի եւ քամուածին վրայ աղի թթու (acide muriatique) կը կաթեցուի մինչեւ որ բոլորովին թթուի: Եթէ այս կերպով փորձուած մամը ճարպով կամ ճարպի թթուով նենդուած է, այն ատեն ճարպի թթուն ծորելոյն մէջէն բիւրեղածեւ կը զատուի:

Ճարպախառն մամը կրնայ փորձուիլ նաեւ հետեւեալ պարզ կերպով: Այս մամէն ճրոգ մը կը շինուի եւ կը վարուի: Մարեղուդ պէս՝ անհաճոյ եւ սուր հոտ մը ճարպի խառնուրդը կը մասնէ:

Փարաֆինի (paraffine) խառնուրդը հետեւեալ կերպով կ'իմացուի: Յախճապակեայ ամանի մը մէջ բնկուղի շափ մամի վրայ՝ նոյնին ծանրութեան ութպատիկ քանակութեամբ՝ ծխող ծծրոյ թթու կը լեցուի եւ մինչեւ որ մամը հալի կը տաքցուի: Զուտ մամը սաստիկ փրփրալով եւ կազ դուրս տալով բոլորովին թթուի մէջ կը լուծուի, եւ մութ թուխ ծորելի մը յառաջ կու գայ որ եթէ ջրոյ մէջ լեցուի պայծառ գունով կը միանայ հետը: Իսկ եթէ մամը փարաֆին ունի, այն ատեն փարաֆինն իւղային կաթիլի պէս՝ որ պղտկու ժամանակ կը սառի, թթուն վերին երեսը կը ժողովի:

Որպէս զի ճաքոնական մոմով նենդեալ մամը փորձուի 20 մաս զտեալ ջրոյ մէջ 1 1/2 մաս սսկե-

բորակ (borax) կը լուծի, եւ լուծուածին մէջ 1 մաս մանրած մամ կը ձգուի, եւ այնուհետեւ կ'եռացուի: Քիչ մ'ատեն եռալէն ետեւ կը պղտկուի: Զուտ մամը հաստատուն կեղեւի պէս պայծառ ծորելոյն վրայ կը ժողովի. իսկ եթէ ճաքոնական մամ խառն է՝ ծորելին կաթի գունով պղտկու կ'ըլլայ. եթէ մեծ քանակութեամբ բուսական մամ խառն ըլլայ, այն ատեն ծորելին թանձր կ'ըլլայ կամ կը սառի եւ դողող կ'ըլլայ:

Այս ուրիշ կերպ մ'ալ նաեւ վոքըր քանակութեամբ ճաքոնական մամի խառնուրդն իմանալու: Տաս կրամ մամ 120 կրամ ջրով եւ 1 կրամ կալաքարով (soude carbontée) մէկ վայրկեան միայն կ'եռացուի, եթէ ճաքոնական մամն խառն է՝ անմիջապէս աճառ մը կը կաղմուի, որ պղտկուի հետո՛հետեւ հաստատուն կ'ըլլայ կամ թանձր: Զուտ մեղրամմն այսչափ անօտարացած կալաքարի լուծուածին մէջ այսչափ քիչ եռալով ամենեւին չ'աճառանար, հապա իւր բնական կարծրութեան մէջ ջրոյ մակերեւութին վրայ կը ժողովի: Ճաքոնական մեղրամմն մէ կաղմուած այս աճառն՝ բնածարպէ եւ նազրոնէ կաղմուած աճառէն էապէս կը տարբերի: Այս երկու աճառներն մի անգամ անտոյն, դժուարաւ կրնայ այլ եւս իրարու շփոթել:

Գեղին մեղրամմնն ճաքոնական մամով նենդեալ ըլլալը կը ճանչցուի նաեւ պարզ կերպով՝ տեսակարար կշիւր որոշելով՝ որ 20<sup>0</sup> Կ. ի մէջ 0,992 մինչեւ 1,012 տեսնուած է: Այն դեղին մեղրամմնն որ 20<sup>0</sup> Կ. ի մէջ 0,975 տեսակարար կշիւն աւելի է, ամենայն ապահովութեամբ՝ նենդեալ է:

Վերջապէս ճաքոնական մամը ջրոյ մէջ եռացած ժամանակ բոլորովին կը լուծուի, որով դողող պղտկու ժամանակ շուտ սառող աճառ մը կը կաղմուի, որմէ մամը թթու կաղմելով կ'անջատի վար կը նստի: Մեղրամմնն այս յատկութիւնը չունի, որ իբրեւ նշան կրնայ ծառայել փորձի ժամանակ:

Այս միջոցներով կը ճանչցուին ամէն նենգութիւնը որ կ'ըլլան մեղքամով: Ասով թէեւ խառնուրդին տեսակը միայն կ'իմացուի, սակայն եթէ փորձելու ժամանակ տեսնուած երեւութից մտադիր բլայ մէկը՝ կրնայ դիւրաւ իմանալ ըստ բաւականի ուղիղ՝ նաեւ խառնուրդին քանակութիւնը:

## Հ Ա Տ Ա Յ Բ .

Մ Ո Մ Ն Հ Ա Լ Ե Յ Ը Ն Ե Լ Ժ Ա Պ Ա Ի Ի Ն Ե Լ  
Ե Ի Ս Պ Ի Տ Ա Վ Ա Յ Ը Ն Ե Լ

## Գ Լ Ո Ւ Մ Ա .

Մոմի սպիտակացման աստիճանը յիտրանէ:

Որովհետեւ մամագործք սովորաբար այնպիսի մամ կրնան բերել տալ, որ ընդհանրապէս առուտուրի մէջ կը տեսնուի, եւ այս ալ այնպիսի խառնուրդներ հետը կ'ունենայ, որոնցմէ ոմանք դիւրաւ եւ լաւ՝ իսկ այլք շատ կամաց կը սպիտականան եւ կամ ամենեւին չեն սպիտականար, անոր համար ստիպուած են ի հարկէ մամ գնած ատեն մամին սպիտականալուն աստիճանը լաւ քննել, մանաւանդ որ ասոր իմացուելէն ետքը միայն կրնայ մամի այլեւայլ վախճաններու գործածելն որոշուիլ:

Բայց բնականապէս այս փորձերու այնպիսի եզանակներ միայն գործադրելի են, որ քիչ ժամանակ կը պահանջեն, այնպէս որ սակարկութենէ յառաջ կարենան գործադրուիլ:

Այսպիսի փորձ մը կրնայ բլայ հետեւեալ եզանակաւ: Պէտք է 1 մաս քլորակիրը (chlorure de chaux) 12 մաս ջրոյ մէջ լուծել. այնուհետեւ ամէն մէկ փորձելի մամէն 25 կրամի չափ քերելով կ'առնուի եւ զատ զատ եւ լաւ մաքրուած բժշկական սրուակի մը կամ ապակեայ մաքուր անոթոյ մէջ կը դրուի, եւ նոյնչափ կրամ ալ յիշեալ քլորակիրի լուծուածէն ամէն մէկ սրուակի մէջ մամի վրայ կը լեցուի: Այնուհետեւ սրուակները կամ ապակեայ անոթները ջրալիւր տաշտի մը մէջ կը մխուի, եւ ջուրը կը տաքցուի մինչեւ որ իւրաքանչիւր սրուա-

կի մամբ հայի. անկէ ետեւ սրուակները յաճախ եւ փոփոխակի պէտք է շարժւել, սրպէս զի լուծուածն մոմի ամէն մէկ մասը շօշափէ: Միա զենելու է՝ թէ սր բոպէին փորձն սկսաւ, նոյնպէս նոյնն ճշգու թեամբ կը նշանակուի նաեւ թէ սր բոպէին լմնցաւ փորձն ամէն մէկ սրուակին մէջ: Այն սրուակին մոմն՝ որ ամենէն շուտով կը սպիտականայ, ամենէն աւելի դիւրաւ եւ քիչ ժամանակի մէջ սպիտակացողն է: Փորձն ամէն պարագայիւք եւ ամէն սրուակներուն ի միասին 15 վայրկեան կը տեւէ:

Նոյնպէս քիչ ժամանակի մէջ կրնայ փորձուիլ քլորաջրով (chlore liquide): Բայց որովհետեւ քլորաջուր պատրաստելն երկայն եւ դժուարին է՝ դեղավաճառէն պատրաստ բերել կը տրուի: Քլորաջուրն եթէ անմիջապէս պիտի չզործածուի ամբողջ, պէտք է լաւ խցուած շիշի մէջ մութ եւ չոր տեղ մը պահել. վասն զի լուսոյ ազդեցութեան տակ կը լուծուի եւ աղաթթու — քլորաջրածին — կը կազմէ, եւ թթուածին կազը կ'անջատի, որով սպիտակացուցիչ զօրութիւնը կը կորսնցնէ: Ուստի վերոյիշեալ կերպով այլեւայլ մամբուր քերածն (25 կր.) մաքուր սրուակի կամ դաւաթի մը մէջ կը գրուի, վրան ալ նոյն չափով քլորաջուր կը լեցուի, եւ խառնուրդը 25 — 30 վայրկեան թող կը տրուի յաճախ զօրաւոր խառնելով եւ շարժելով: Այսպէս այլեւայլ մամբուր սպիտականալու աստիճանը կը ճանչցուի:

Քլորի բաղադրութեանց սպիտակացուցիչ զօրութիւնն յայնմ է՝ որ քլորը բուսական գոյներն ընդ շօշափելն կը լուծէ: Թէեւ ուրիշ քիմիական բաղադրութիւնք ալ այս զօրութիւնն ունին, բայց որովհետեւ անոնց գործածութիւնը շատ դժուարութիւններ ունի եւ շատ ժամանակ կ'ուզէ, անոր համար հոս փորձոյ համար դիւրին եղանակները յիշեցինք. միւս եղանակներուն վրայ յետոյ ընդարձակ պիտի խօսուի:

Մամբ հաշեցընէր եւ մաքրել:

Մամագործն այս կերպով մամբուր սպիտականալու աստիճանն իմանալէն ետեւ, մամբուր զանգուածը սովորաբար 3 տեսակի կը բաժնէ, որոնցմէ առաջին եւ երկրորդ տեսակը՝ դիւրաւ սպիտականալուն համար՝ սպիտակ մոմի կը սահմանէ, իսկ երրորդ տեսակը որովհետեւ դժուարաւ կամ անկատար կը սպիտականայ, մութ ձերմակ կամ դեղին մոմի կ'որոշէ:

Մոմի ամէն տեսակներն՝ թէեւ սպիտականալու որոշեալ ըլլան եւ կամ դեղին մնալու, պէտք է որ նախ հալեցուին եւ մաքրուին:

Այս գործողութիւնը մեկնելու չսկսած, պատշաճ է կը կարծենք՝ այս գործողութեան սահմանեալ տեղւոյ յատկութիւնները, ինչպէս նաեւ առ այն պահանջեալ կազմածներն ու գործիքները յիշատակել: —

Մոմի հալացի ամենայարմար տեղն է գետնա-յատակն՝ որ չոր, լուսաւոր, բարձրիկ եւ բաւական ընդարձակ ըլլայ, որ թէ կարեւոր գործիքները կարենայ բովանդակել, եւ թէ գործաւորաց ազատ շարժելու տեղ ըլլայ:

Գետինն աղիւսայտակ ըլլալու է, եւ միշտ շատ մաքուր պահելու է:


Առանձինն խնամք պէտք է կրակարանի դրից եւ կազմութեան, որուն վրայ մոմ հալեցընելու կաթսան պիտի դրուի: Արակարանն հալացի մէկ պատին մէջտեղը կից ըլլալու է, թրձուն աղիւսէ շինուած, բայց արտաքուստ փայլուն դրակոնտիկոնիւ (email, գլէ) պատեալ: Վրայի կողմը երկու քովքքով երկաթի հաստատուն տախտակ կը դրուի՝ որոնց մէջտեղը իւրաքանչիւր կաթսայի համար բուրակ ծակ կ'ըլլայ, որուն ախտածեւ եզերքին վրայ երկաթի թիթեղէ կաժարիչ մը լաւ կը ծածկէ: Եւ

որպէս զի կափարիչն դիւրաւ բռնուի, կենդրոնին վրայ լայն հաւկթածեւ օղակ մը կ'ունենայ՝ իբրեւ ունեւէք:

Իւրաքանչիւր կաթսայի տակ կ'ըլլայ զատ զատ կասկարայ եւ մնորակալ, առանձին առանձին կրակ տալու ծակ՝ որ հաստատուն երկաթի թիթեղէ դռնակով կարենայ փակուիլ, եւ կրակարանին մէկ կողմն՝ բայց ոչ երբէք ճակատը կամ առջեւի կողմն ըլլայ:

Եւ որովհետեւ մամն հալեցրնելու ժամանակ գործաւորն անընդհատ աչքը կաթսայի մէջ պիտի բեւեռէ, եւ ասոր համար քիչ մը բարձր գիրք ունենալու է, անոր համար կրակարանին երկու կողմը գեանէն իբր 66 սանդիմեղր բարձր եւ իբր 72 սանդիմեղր լայն պատուանդան մը կը շինուի թրճուն աղիւսէ, որ 4 աստիճան կ'ունենայ:

Որպէս զի այս մեր ըսածն ճիշդ հասկըցուի ներկայացընենք ստուերագիծ պատկերով: Պատկեր 1. կը ներկայացընէ կրակարանը. Աը ճակատն է,




Պատ. 1.

ԲԻՔը երկու կողման աստիճանաւոր պատուանդանն, իսկ Գ-Գ կաթսաները:

Եթէ կ'ուզուի ամխոյ կամ փայտի տեղ լուսաւորութեան կազ գործածուիլ, պէտք է ամէն մէկ երկաթի տախտակաց վրայի բոլորակ ծակերու տակ իբր 7 սանդիմեղր հեռաւորութեամբ երկրորդ երկաթի հաստատուն տախտակ մը դնել՝ որ կափարիչ է կազը քառակուսի ընդունարանի մը՝ որ բոլորակ ծակերէն մեծ՝ միայն 3—4 սանդիմեղր

բարձր է, եւ կազի խողովակներու հետ ուղղակի յարաբերութեան մէջ է: Այս երկրորդ տախտակը կամ կափարիչն որպէս զի հաստատուն կենայ՝ յատակի կողմն ամբողջ եղերքն ախտածեւ փորուած կ'ունենայ, եւ բաց ասիէ նաեւ լաւ կը ծեփուի: Գարձեալ այս կափարչին վրայ — ինչպէս Պատկեր 2. ի մէջ կ'երեւայ — երկու կենդրոնական բոլորակի եւ անոնց հասարակաց տրամագծին վրայ փոքրիկ 4—5 միլիմեղր լայն ծակիք կան՝ կափարչէն թափ անցած, կազը փառելու համար: Աերջպէս կազի խողովակէն մինչեւ կրակարանի բուն տախտակներն համող բանալի մը կ'ըլլայ, որով դիւրաւ կազը կը հաղորդուի եւ կամ կը կտրուի: Առ այս — ինչպէս Պատկեր 2. ին մէջ Գ զրով կը ցուցուի — կազի խողովակն՝ կրակարանի մէջի ընդունարանէն սկսեալ 18 սանդիմեղրի չափ կը լայնցուի (ինչպէս ուրիշ լայն խողովակի մէջ առնլով) եւ այս լայնցուած տեղոյն անմիջապէս սկիզբն — Պատկեր 2. յ գիր -- յիշեալ բանալին կը դրուի:



Պատ. 2.

Արակարանին վրայ երկու կաթսայ կ'ըլլայ որպէս զի մէկը գործածուած ժամանակ միւսին մէջ նոր մամ կարենայ դրուիլ: Կաթսան սովորաբար պղնձէ կ'ըլլայ բայց ի ներքուստ լաւ անագուած<sup>1</sup>: Չեւն աւելի մեծ խեցեղէն անոթներու պէս կ'ըլլայ քան սովորական կաթսայի, ուստի յատակն ուռուցիկ

<sup>1</sup> Պէտք է միտ դնել՝ որ պղնձը մամն կ'ըրփտայ եւ կանաչ ժանգառ կը կազմէ, որով մամը կանանչ կը ներկուի. անոր համար մամագործն մամ շինելու ժամանակ ամենեւին պղնձի գործիք պէտք չէ գործածել. եթէ լաւ անագուած չէ: Շատ գործատներու մէջ հիմայ փոխանակ անագեալ պղնձէ կաթսայի՝ որուն անագն սովորաբար երկայն չի գիմանար, կը գործածուի անագապատ պղնձի կաթսաներ: Բայց լաւագոյն են անագեայ կաթսաներ՝ որ եռացող ջրոյ շուրջով կը տաքցուին — ինչպէս սպիտակացընելու նոր եղանակին մէջ կը գործածուին. վասն զի մամին հալելուն համար պահանջեալ ջերմութիւնն անազը չի կրնար հալեցընել:

չ'ըլլար: Տրամագիծն իբր 15 սանդիմեզը մեծ ըլլալու է քան զգորբակ ծակ երկաթի տախտակաց, եւ այնչափ բարձր՝ որ կարենայ առնուլ 50 քիլոկրամ մամ եւ նոյնն հալեցընելու պէտք եղած ջուրն, եւ բաց ասկէ քիչ մը միջոյ ալ աղատ մնայ: Ճարպ հալեցընելու կաթսայի պէս՝ լայն դէպ ի ներս դարձած ըլլալու է եղերքն, որպէս զի եղերքի վրայ ինկած մամը կաթսային մէջ վազէ: Երկու կողմը տրամաչափապէս դիմացէ դիմաց — դիւրաւ վերցընելու համար — լաւ, տակուն եւ զորաւոր առանցքով երկու անդեղք ունենալու է: Գարձեալ յատակէն 3 սանդիմեզը բարձր պղնձի՝ ի ներքուստ անաղեալ խողովակ մը անաղով միացուած կ'ըլլայ կաթսային, որուն ծայրը զօրաւոր ծորակ մը կ'ըլլայ: Աերջապէս որպէս զի կաթսային յատակը դիւրաւ չձակի, կաթսային յատակի կողմը 6 սանդիմեզը լայնութեամբ՝ 2 սանդիմեզը յատակէն դուրս ելած, հաստատուն քամերով երկաթի հաստատուն շըջանակ մը կ'անցուի:

Յառաջագոյն այս կաթսայն այնչափ մեծ կ'ըլլար՝ մինչեւ 250 քիլոկրամ մամ կրնար առնուլ. բայց այս մեծ կաթսայն գործածելու մեծամեծ գծուարութեանց պատճառաւ՝ հիմայ կաթսաներն յիշեալ մեծութեամբ կ'ըլլան: Նոյն իսկ Անգղիա ուր ամենայն ինչ մեծ կ'ըլլայ, հիմայ յիշեալ մեծութեամբ կաթսայ կը գործածուի թէեւ շատ բազմութեամբ: Յայտնի է որ թէ Անգղիա, եւ թէ Գաղղիա եւ Գերմանիա մեղրամամի ճրագագործութիւնը շատ չափաւորուած է՝ արժան եւ հետորդ հետէ տարածուող բնածարպի, եւ այլ մամերու պատճառաւ: Անոր համար հիմայ գործատան մը համար՝ ուր մոմն սովորական կերպով կ'եռացուի եւ կը սպիտակացուի, յիշեալ մեծութեամբ երկու կաթսայ կը բաւէ. վասն զի իւրաքանչիւր կաթսայն հալեցընելու, հալածն հանելու եւ ջրոյ մէջ հոսեցընելու միայն 1 1/2 ժամ պէտք է, հետեւաբար

կրնայ օրն երեք անգամ՝ ուստի երկու կաթսան ի միասին՝ օրը վեց անգամ լեցուիլ: Եւ որովհետեւ ամէն մէկ անգամուն 50 քիլոկրամ մամ կը լեցուի կաթսայի մէջ, յայտնի է որ մէկ շաբթու մէջ 1800 քիլոկրամ, իսկ մէկ ամսոյ մէջ 7200 քիլոկրամ մամ կրնայ հալեցուիլ, որ հասարակ գործատան մը համար բաւակաւն է:

Մովն հալցի էապէս կարեւոր կազմածներէն մին՝ մամը ժապաւիւնելու մեքենայն է: Այս մեքենայն կազմեալ է:


«. Ի ներքուստ անաղեալ պղնձի անօթ է մը՝ որ կը կենայ մագլածեւ կամ ժանեւոր ծայրով երկաթի քառոտանոյ վրայ: Այս անօթն 16—18 սմ. բարձր, վերի մասը 27—30 սմ. իսկ յատակը միայն 3 սմ. լայն է եւ գլանի մը վրայ կրնայ դրուիլ. իսկ երկայնութիւնը 35—40 սմ. է, որով երկայնածեւ քառակուսի ձազարի կը նմանի: Ասոր նսրը յատակը ամենաց խողովակի կը նմանի, եւ բազմաթիւ ծակեր ունի 3 միլիմեզը տրամագծով, ամէն մէկ ծակն 13 միլիմեզը իրարմէ հեռու: Որպէս զի այս ծակերը հալած մամի աղտերէն չխցուին, անօթոյն բերանը պարզուտ մը կ'անցուի:

բ. Պղնձի փոր՝ արտաքուստ անաղեալ գլան մը, որ՝ 35—40 սմ. երկայն եւ 30—25 սմ. լայն կ'ըլլայ: Ասոր երկու ծայրերն անաղով երկու հաստատուն կափարիչ կպցուած կ'ըլլայ, իսկ մէջ տեղէն երկաթի առանցք մը կ'անցնի, որուն ծայրերն ջրալիւր տաշտի մը եղերաց վրայ կը դրուին: Երկաթի առանցքին մէկ կողմը բռնասեղ մը կ'ունենայ, որով ամբողջ գլանը կրնայ շըջըջուիլ:

Անօթոյն սարին մագլածեւ ըլլալն անոր համար է՝ որ անօթն եւ յիշեալ գլանը ջրալիւր տաշտին վրայ՝ եւ ճիշդ գլանին վրայ հաստատուն կենան:

Այս գործիքին էական մտադրութեան արժանի կէտն է որ շըջըջելու ժամանակ գլանին երեսն ջրոյ մէջ մտնէ: Եւ որպէս զի այս յաջողի՝

տաշտին եղերաց վրայ 6—7 սմ. փորուած մը կ'ըլլայ՝ իբր մայր առանցքի ծայրերուն: Յայտնի է որ դրանն ալ այնչափ պիտի բլլայ, որ առանց շշափելու՝ ազատ շարժի տաշտին մէջ:



Պատ. 3.

Պատկեր Յին մէջ այս մեքենային կողմնակի տեսքը կը ներկայացուի. Աը ձաղարածէն անօթն է, Բն սոքը, Գ գլանը, եւ Գ տաշտը: Այս մեքենային գործածութեան վրայ յետոյ պիտի խօսինք:

Ջրոյ տաշտը երկայն քառակուսի հաստատուն փայտի շրջանակի վրայ կը դրուի, եւ փայտի սեպերով կը հաստատուի, այս շրջանակը 30 սմ. բարձր սոք կ'ունենայ: Տաշտին բարձրութիւնը 40 սմ. իսկ երկայնութիւնը լայնութենէն կէս մ'ալ աւելի բլլալու է. լայնութիւնը կախում ունի գլանին երկայնութենէն: Տեւական բլլալու համար երկաթի շրջանակ ալ կ'անցուի. վերին ծայրն ալ աւելորդ ջուրը վազելու ծակ մ'ալ կ'ունենայ՝ որ խցանով կրնայ փոցուիլ:

Եւ որովհետեւ մեքենային գործած ժամանակ այս տաշտին մէջ միշտ նոր ջուր պիտի լեցուի եւ տաքցած ջուրը պիտի հեռացուի, անոր համար նոր ջրոյ համար ուրիշ տակառ կամ ջրոյ ընդունարան պէտք է, եւ տաք ջուրն ընդունելու երկրորդ տակառ մը եւ կամ տաշտի վրայ հաստատուած խողովակ մը՝ որով տաք ջուրն հեռացուի: Յայտնի է որ ջրոյ ընդունարանը տաշտէն բարձր պիտի բլլայ, իսկ երկրորդ տակառը՝ ցած: Այս տակառներու մեծութիւնը կախում ունի բուն տաշտին մեծութենէն:

Հարցի հարկաւոր գործիքներէն մին է նաեւ երկու կամ երեք սեղան որուն վրայի տախտակը դռքի կամ պիծխի (érable, սէնտէպան աղածը) փայտէ կ'ըլլայ: Այս տախտակն առ նուազն 85 սմ. լայն եւ 1 մեդր 70 սմ. երկայն պիտի բլլայ: Ասիկէ զատ հարկաւոր է կղպակաւոր պահարան մը՝ այլեւայլ

աչքերով կամ ասփճաններով՝ թափելու անօթները պահելու, նոյնպէս բաղմաթիւ փոքրիկ թիթեղեայ անօթներ՝ բոլորակ կամ քառակուսի, եղերքը ներս դարձուած, փայտէ բահ մը՝ մամը հալելու ժամանակ խառնելու, եւ ուրիշ կարեւոր գործիքներ՝ որոնց իւրաքանչիւրը կը յիշատակենք բոստօնէրայն: — Հիմայ դանք հալեցընելու գործողութեան:

Գ Լ Ո Ւ Տ Գ.

Մոմը հալեցընել և մաքրել:

Նախ եւ յառաջ մամը մանր մանր կը յօշուի եւ կաթսայի մէջ կը նետուի, եւ ամէն մէկ 50 քկ. մամին 4—5 լիտր ջուր կը լեցուի<sup>1</sup>: Ասիկէ ետեւ կաթսայի տակ չափաւոր կրակ կը վառուի եւ թող կը տրուի որ մամը կամաց կամաց հալի: Նոյն միջոցին մամն զգուշութեամբ եւ անընդհատ կը յուզուի մինչեւ որ կատարեալ ծորելի բլլայ: Ատարեալ հալելու որոշ ջերմութեան ասփճան մը չի կրնար տրուիլ. վասն զի ասիկայ մամի քանակութենէն կախեալ է: Քանի մը փորձառութիւնք կրնան ամենալաւ ուսուցիչ բլլալ: Մոմը յուղելու ժամանակ մամին ձեռքին բըած ընդդիմադրութեան զգալի նուազմանէն կրնայ իմացուիլ՝ թէ ծորելի բլլալու ասփճանին հասած է: Մոմը կատարեալ հալելէն ետեւ՝ գործաւորներէն մէկուն նշան կը տրուի կաթսային ծորակը բանալու, եւ հալած մամը ջրով հանդերձ կաթսային մօտ զետեղուած տաշտի մը մէջ կը սկսի հոսել: Տաշտը լեցուելէն ետեւ կափարջաւ կը ծածկուի եւ բրդեղէնով կը պատատուի, որպէս զի մամը շատով չտառի եւ ժամանակ ունենայ իրմէ զատելու ունեցած ազտերն, որոնք տեսակարար ծան-

<sup>1</sup> Յիշեալ քանակութենէն նուազ չի կրնար բլլալ ջուրը. ապա թէ ոչ մամին հետ այնպէս կը միանայ, որ յաջորդ գործողութեանց ժամանակ անկարելի կ'ըլլայ զատել, որով ջուրն մամի մասանց մէջ կը կցի կը մնայ, եւ մամը վառելու ժամանակ միշտ կը շառաչէ:

բութեան առաւելութեամբն՝ յատակը կը նստին: Նոյնպէս ջուրն ալ յատակը կը նստի աղտին հետ ի միասին: Այս տաշան այսպէս թող կը տրուի 2—3 ժամ անշարժ, ըստ աստիճանի քանակութեան մամի: Անկէ ետեւ կափարիչն ու բրդեղէնը մէկդի կ'առնուին, տաշտին յատակի կողման խցանը կը բացուի, ջուրն ու աղան դուրս կը հոսէ, եւ տաշտին մէջ մնացած մամը կ'առնուի, դարձեալ մանր կը յօշուի, եւ վերոյիշեալ գործողութիւնն ամբողջ կը կրկնուի, մինչեւ որ ամենեւին աղտ չմնայ: Այն ատեն մամը *Ծարրուած է:*

Ինչ ինչ գործատանց մէջ տարբեր կերպով կը մաքրեն մամը, բայց յիշեալ կերպը պարզն ու բաւազոյնն է:

Իսկ մամը պողեցընելու ժամանակ ջրոյ հետ յատակը նստած աղտի մրուրն հետեւեալ կերպով կը գործածուի: Աղտը ջրով հանդերձ փոքրիկ ծակերով թիթեղէ պարզուտի մէջ կը լեցուի, որպէս զի ջուրը հոսի երթայ: Մնացեալ մրուրը կոշտ կտաւի վրայ կը տարածուի եւ թող կը տրուի որ չորնայ, եւ այսպէս բաւական քանակութիւն մը ժողովելէն ետեւ կաթաղցի մէջ կը դրուի, եւ 50 քկ. մրուրի վրայ 12 լիտր ջուր կը խառնուի: Անկէ ետեւ կրակը կը վառուի եւ ջերմութիւնը կը սաստիկացուի՝ մինչեւ որ մամը լաւ հալի: Ջերմութեան այս աստիճանին մէջ կը մնայ ջրախառն մրուրը 3—4 ժամ, մինչեւ որ աղտը ժամանակ ունենայ ջրոյ յատակը նստելու: Այնուհետեւ կրակը կը մարուի, մեծ տափակ դդաղով մը ջրոյն երեսը լողացող մամը կ'առնուի, եւ մեծ՝ պղնձի՝ ներքուստ անաղեալ տաշտի մէջ կը դրուի: Այս կերպով մամի զանգուածներ յառաջ կու գան, որոնք հասարակ մամի զանգուածներու պէս կը գործածուին կամ կը վաճառուին:

Որովհետեւ այս Գլխոյ մէջ մամը հալեցընելու եւ մաքրելու վրայ խօսեցանք, պատշաճ է հետեւեալն ալ յաւելուլ: Ծանօթ է որ մամագործը մամի

բեկորներն, այսինքն վառած մամի մեծ ու փոքր մնացորդները կը գնեն, եւ դարձեալ կը հալեցընեն հետեւեալ կերպով:

Նախ մնացորդներն մամին տեսակին համեմատ կը ջուրին, զուտն, աղնիւն, սպիտակն, դեղինը, խարդախեալն, եւ այլն զատ զատ: Այնուհետեւ ամէն մէկ տեսակը զատ զատ կը յօշուի, պատրոյգը կը հանուի մէկ կողմը կը դրուի: Այս մամը կը հալեցուի, ժապաւինածեւ կը թափուի, կը սպիտակցուի ուրիշ մամերու պէս, եւ իբրեւ աղնիւ մամ՝ մամերու եւ այլ մամեղինաց վրայ կ'անցուի իբր ծածկոց: Ճարպախառն տեսակն ստորին վախճաններու կը գործածուի, եւ աժան կը վաճառուի:

Իսկ պատրոյգի կտորներն՝ զոր մէկ կողմ գնել տուինք, շատ մամ կը բովանդակեն, զոր պէտք չէ կորսնցընել: Անոր համար կաթմաներէն մէկուն մէջ մինչեւ կէս՝ ջուր կը լեցուի, եւ ամէն տեսակ պատրոյգ խառն մէջը կը դրուի: Ջուրը տաքնալուն պէս մամը կը հալի, պատրոյգներէն կը դատուի, եւ ջրոյ երեսը կ'ելլէ, որ եւ տափակ դդաղով կ'առնուի: Մնացած պատրոյգը ճնշարանի մը տակ կը ճնշուի, որով ամբողջ մամը դուրս կը հոսէ: Պատրոյգներն ալ կրակարան բռնկցընելու կը գործածուին:

Պատրոյգներէ հանուած մամը շիկագոյն կ'ըլլայ. անոր համար առանց ժապաւինածեւ ընելու կը հալեցուի, եւ ստորին վախճաններու կը գործածուի:

Գ Լ Ո Ւ Ս Գ .

Պարբրուած մամի կոտորակն եւ ժապաւինակն:

Պարբրուած մամը դարձեալ մանր յօշուէն ետեւ կաթնայի մէջ կը դրուի եւ ամէն մէկ 50 քկ. մամին 4—5 լիտր ջուր կը դրուի, հետը 60—80 կրամ փշրած պողեղ (alun, շաղ.) կամ զուտ գինեքար (crème de tartre, քըրը՝ Խարխար): Այնուհետեւ վերոյիշեալ կերպով մամը կը հալեցուի, եւ մամ

իւր հալելու աստիճանն հասնելէն ետեւ՝ կաթսայի ծորակին տակ կը դրուի մամբ ժապաւինելու մէքենայն՝ հանգերձ ջրալիւր տակառներով, ինչպէս նախընթաց գլխոյ մէջ յիշեցինք: Այնուհետեւ գործաւոր մը կը սկսի մէքենային գլանը բռնատեղէն բռնած անընդհատ դարձընել, եւ միեւնոյն ժամանակ սւրիչ մէկը կաթսայի ծորակը կը բանայ՝ ինչպէս նաեւ նոր ջրոյ տակառի ծորակը: Այն ատեն հալած մաքուր մամբ կը հոսէ ձագարածեւ անօթոյ մէջ, եւ անկէ ալ յատակի փոքրիկ ծակափքներէն կ'անցնի եւ ճառագայթածեւ կը հոսէ գլանին վրայ որ անընդհատ կը դարձուի որով երեսն միօրինակ տակի անօթոյ ջրոյն մէջ կը մտնի: Գլանին վրայ ինկող մամբ ճառագայթներն քիչ մը կը տափակնան եւ կը սառնին ընդ տաշտին մէջի ցուրտ ջուրը շօշափելն, որով ամէն մէկ ճառագայթն քանի մը միլիմետր լայն ժապաւէն կ'ըլլայ: Գլանն որչափ շուտ դարձուի՝ այնչափ բարակ կ'ըլլայ ժապաւէնը: Գլանը դարձընելով ջուրը շարժման մէջ կը մտնէ եւ իւր անօթոյն յատակը կը մղուի, որով նաեւ ժապաւինեալ մամբ գլանին վրայէն կ'առնուի:

Այս ամբողջ գործողութեան ժամանակ նոր ջրոյ տակառին ծորակը բաց կը թողուի, եւ տաքցած ջուրն տակի տաշտին վերի կողման խողովակէն կը հոսէ կ'երթայ: Տակի տաշտին ջուրը միշտ ցուրտ պահելն անհրաժեշտ հարկաւոր է. վասն զի եթէ տաքնայ՝ չի կրնար մամբ լաւ ժապաւինուիլ եւ կը կպչի գլանին, եւ կամ մամբ ժապաւէններն իրարու կը խառնուին:

Նենգեալ մամբ դուտ մամբ պէս լաւ չի ժապաւինուիր. վասն զի ժապաւէն չի կազմեր, այլ դրանին վրայէն ելլելուն պէս՝ կը փխրի եւ ջրոյ երեսը կը լողայ ջրոյ վրայ ձգուած կոշա կաւի պէս: Եւ ասիկայ մամբ պատառաքաղով, ինչպէս պիտի բտենք, չի կրնար դուրս հանուիլ, այլ պէտք է պարզուտե անցընել:


ԳԼՈՒԽ Ե.

Մոմն սպիտակացընել:

Մոմն սպիտակացընելու վրայ չխօսած, մամբ սպիտակարանի կազմածները մեկնենք:

Մոմն սպիտակացընելու յարմարագոյն տեղն է պարտեզ մը՝ որ խտոյ ընդարձակ արտեր կամ հրապարակներ ունենայ, որոնց վրայ ոչ ծառի եւ ոչ թփոյ շուք իյնայ. վասն զի էական պահանջք մըն է՝ որ արեւու ճառագայթներն անարգել եւ ազատ հասնին մամբն ամէն մէկ կէտին վրայ:

Մամբ տարածելու գործիքն է՝ սպիտակացընելու շրջանակներ: Ասոնք 15—20 մետր երկայն, 2—3 մետր լայն կ'ըլլան եւ 58 սմ. բարձր ձողերու վրայ կը կենան: Այս շրջանակներու բոլորափքն ըստ մասին երկայն (57 սմ. բարձր) եւ ըստ մասին կարճ (19 սմ. բարձր) փայտեայ սեպեր անցուած են, որոնցմէ երկայններն ներքին կողման ծայրերուն վրայ փոքրիկ երկաթի ճանկեր ունին, որոնց կ'անցուին մամբ տարածելու լաթին եղբրայ օղակներն:



Պատ. 4.

Պատկեր 4ն սպիտակացընելու շրջանակը կը ներկայացընէ. կը տեսնուի լաթը շուտնով ճանկերն անցընելով ձգտելու եղանակը:

Մովի ժապաւէնները լաթերու վրայ տարածելու համար՝ որ բնականապէս շատ կանոնաւոր կերպով պէտք է ըլլալ, կը գործածուի՝ ըստ պարագայից փոքր՝ շատ թեթեւ եռեքժանեան պատառաքաղ մը, եւ ըստ մասին թիթեղեայ թիակ մը: Երկու գործիքներն ալ  $1\frac{3}{4}$  մեզր երկայն փայտեայ բուն կ'ունենան: Մովի ժապաւէնները քրքրելու կամ իրարմէ զատելու համար յիշեալ պատառաքաղը կը գործածուի: Մովի ժապաւէնները քովէքով բերելու եւ քսակներու մէջ լեցրնելու համար կը գործածուի փայտէ սանար՝  $1\frac{3}{4}$  մեզր երկայն կոթով, ինչպէս նաեւ փոքրիկ ձեռքի թիթեղէ դգալ մը՝ կարճ բնով:

Մովի ժապաւէնները սպիտակացրնելու համար շրջանակներու վրայ դնելն հետեւեալ կերպով կ'ըլլայ: Գործաւորը պատառաքաղն երկու ձեռք բռնած՝ դրանին տակի անօթի մէջ ի խոր կը մխե եւ մովի ժապաւէնները տաշտին մէկալ ծայրը կը մղէ եւ անկէ դուրս կը հանէ ժապաւէնները եւ կը ձգէ կողովն մը մէջ զոր դատարկ տաշտի մը մէջ քովը դրած կ'ըլլայ: Երբ կողովը ժապաւէնով կը լեցուի, ձեռաց սայլակի մը վրայ կը դրուի եւ կը տարուի սպիտակացրնելու շրջանակին քով: Սայլակը տանողն շրջանակի քով հասնելուն պէս ուրիշ մը հետ կողովը կը վերցրնէ եւ լաթին վրայ կարգաւ կոյտ կոյտ կը պարպէ: Ասոնցմէ մէկը ձեռքը կոյտը կը տարածէ, իսկ միւսը փոքրիկ եռեքժանեօք լաթին մէջտեղը կը բերէ եւ հաւասարապէս կը բաժնէ որչափ կարելի է: Այսպէս կը շարունակուի որչափ ժապաւէնեալ մով եւ որչափ շրջանակի վրայ տեղ կայ:

Շրջանակի վրայ տարածելէն ետեւ օրւան րնթացքին մէջ շատ անգամ, եւ այսպէս ամբողջ սպիտակացրնելու ժամանակն մովի ժապաւէնաց վրայ մաքուր ջուր կը ցանուի ազնիւ ցնցղով՝ որուն ձակտիքը փոքր կ'ըլլայ:

Ժապաւէնեալ մովն սպիտակացրնելու ժամանակն սովորաբար Մայիսի կէսէն կը սկսի եւ կը տեւէ 3—4 ամիս: Ասան զի տարւոյն գեղեցիկ եղանակն ընդհանրապէս այս ժամանակն է, եւ աւելաւը հորիզոնին վրայ երկայն ատեն բարձր կը կենայ եւ իւր ճառագայթներն աւելի ազդոյ կերպով եւ երկայն կը սփռէ յերկիր:

Որչափ մովը դիւրաւ կամ դժուարաւ սպիտակացող է, եւ որչափ օդն երկայն ատեն պարզ է, մովը նոյնչափ երկայն կամ կարճ ժամանակ կը պահանջէ սպիտականալու: Սովորաբար մովի ժապաւէնները 10, 12, 15, 20 օր եւ շատ անգամ աւելի երկայն այս լաթերու վրայ անշարժ կը ձգուին: Անկէ ետեւ կը դարձուի միւս երեսը: Այս գործողութիւնը կ'ըլլայ փոքրիկ ձեռքի թիակով եւ կամ մեծ թիակով: Թիակը լաթի վրայ ժապաւէններու տակ կը մղուի վեր կը վերցուի եւ ամբողջ կը շրջուի, այնպէս որ վերին երեսն ամբողջ վար դառնայ: Քանիմ'օրէն փոքրիկ պատառաքաղներով ժապաւէնները կը քրքրուին կամ կը փափկացուին, այն պատառաքաղներով՝ որ ի սկզբան տարածելու գործածուեցան: Փորձառու գործաւորն գիտէ պարագայից համաձայն ժապաւէնները շատ անգամ քրքրել:

Այսպէս մովն արեւու առջեւ դնելով՝ սպիտակութեան առաջին աստիճանին հասցրնելէն ետեւ՝ փայտէ սանարով շրջանակին եզերքը կը բերուի, եւ ձեռքի թիակով կը վերցուի կը լեցուի քսակի մը մէջ, զոր ուրիշ մը կը բռնէ: Այս քսակները կը տարուին շտեմարան, ուր ցորենի պէս՝ մաքուր տախտակներու վրայ կը դիզուին, եւ 30—40 օր այս տեսակ մը խմորման մէջ կը ձգուի: Այս վիճակին մէջ մովի ժապաւէններն այնպէս իրարու կը կցին, կը նստին, եւ հաստատուն զանգուած մը կը կազմեն, որ միայն ճանկով իրարմէ բաժնել կարելի կ'ըլլայ: Եթէ ուզուի այս խմորմանէն յառաջ

անմիջապէս դարձեալ հալեցընել, այն ատեն մամը գեղեցիկ սպիտակ գոյն չէր ունենար:

Այս դէպք մէջ յիշուած գործողութիւններն որովհետեւ թեթեւ են՝ սովորաբար կանայք կը կատարեն:

Գ Լ Ո Ւ Ս Զ.

Վերստին ժայտոյնէն եւ սպիտակացընէն:

Վերստին ժայտաւինելու մոմէն 50 .բկ. կը ձգուի կաթսայի մէջ, վրան կը լեցուի 4—5 լիտր ջուր՝ հետը 60—80 կրամ փոշիացեալ պողտէղ (շառ) կամ աղնիւ դինեքար: Այնուհետեւ կրակը կը վառուի եւ կաթսային մէջ կ'աւելցուի 15—20 .բկ. առջի հալած մոմէն՝ որ շտեմարանէն կը բերուի: Մամը կաթսան ձգելու ժամանակ՝ երկու գործաւոր պէտք է: Մէկը խառնելու դժգոյն անընդհատ պիտի խառնէ մոմն որ հետզհետէ կը տաքնայ, եւ այս միջոցին չափաւոր կրակ մը միշտ արծարծեալ պիտի մնայ: Միւս գործաւորն մոմալեց կողով մ'առած՝ կամաց կամաց կաթսայի մէջ պիտի ձգէ, ցորենեղէն ցանելու պէս: Մամը կամաց կամաց կը փափկանայ, եւ գործաւորը իրենց գործը յառաջ կը տանին մինչեւ կաթսան լեցուի, որ միջոցին միւս գործաւորն իւր դժգոյն կաթսային եղերքն յեցընելով հանգիստ կրնայ խառնել: Այս գործողութիւնը տաժանելի է, վասն զի մոմն այս կերպով թանձր խիւս մը կը դառնայ եւ անոր համար դժուարաւ կը խառնուի:

Կաթսան լեցուելէն ետեւ կրակն աւելի կ'արծարծուի, որպէս զի մոմն պէտք եղած ծորելի վիճակի դառնայ եւ կարենայ ծորակէն դիւրաւ հոսել: Խառնելը շարունակելու է մինչեւ որ մամը բոլորովին հալի եւ թեթեւ ծորելի ըլլայ: Անընդհատ խառնելն էական է, եթէ չ'ուզուիք մոմն այրել, եւ սակայն շատ ցանցառ կ'ըլլայ՝ որ մամը քիչ մը չայ-

րի: Այնուհետեւ վերոյիշեալ կերպով կաթսայի ծորակը կը բացուի, մամը կը հոսէ ժայտաւինելու մեքենային մէջ, ժայտաւինէն ետեւ արեւու ճառագայթից տակ կը դրուի եւ վերոյիշեալ կերպով կը քրքրուի ու կը դարձուի: Ըստ կարի սպիտականալէն ետեւ՝ կը լեցուի դարձեալ քսակներու մէջ եւ շտեմարանի մէջ կը դիզուի դարձեալ:

Գ Լ Ո Ւ Ս Է.

Մոմն թոյրսանէ յապիւն:

Պատրաստեալ եւ սպիտակացեալ մամը՝ բաւական որ շատ մաքուր պահուած ըլլայ, վերոյիշեալ կերպով դարձեալ կը հալեցուի 3 — 5 առ հարիւր ճարպ՝ ալ հետը խառնելով, եւ հաւկթի ձերմկուցով՝ պայծառացընելէն ետեւ՝ ոչ թէ ժայտաւինելու մեքենային մէջ, այլ թիթեղէ ամաններով բոլորակ կամ քառանկիւն կաղապարներու մէջ կը թափուի<sup>3</sup>: Այս կաղապարներն թափելէ յառաջ բաւական ատեն պող ջրոյ մէջ կը ձգուին որպէս զի մամի բոլորակները չկայչին եւ դիւրաւ հանուին: Մամը կաղապարին մէջ ըստ բաւականի սառելէն եւ պնդանալէն ետեւ՝ գործաւոր մը կը հանէ մամը եւ պող ջրոյ մէջ կը նետէ: Նոյնպէս գործածուած կա-

<sup>1</sup> Այս 3—5% ճարպի խառնուրդն անհրաժեշտ է սովորական բարեխառնութեան մէջ մոմին յատուկ բեկանելիութեան առջեւն առնելու համար: Բայց այս խառնուրդն յիշեալ չափէն աւելի պէտք չէ ըլլալ, ապա թէ ոչ՝ նենգեալ մոմ՝ կը համարուի:

<sup>2</sup> Երեք հաւկթի ձերմկուցը կը բաւէ 50 .բկ. մոմի: Բայց այս ձերմկուցն եռացող մոմին հետ խառնելէն յառաջ՝ պէտք է 1/2 լիտր ջրով փրփրացընել:

<sup>3</sup> Մամը կաղապարներու մէջ թափելու ճարտարութիւն պէտք է. վասն զի մոմին այնպիսի տեսք պիտի տրուի որ գնող զաճառականին աչքին հաճոյ երեւայ: Կաղապարներու մէջ թափուելու մոմն ոչ շատ տաք եւ ոչ շատ պող պէտք է ըլլալ, ապա թէ աչ բոլորակներու մակերեսովն խորուորաւ եւ յաճախ ճաթրած կ'ըլլայ, ուր պէտք էր միապաղաղ փայլուն ըլլալ: Արուեստին այս ճարտարութեան հասնելու համար շատ փորձառութիւն պէտք է:

դապարն անմիջապէս պող ջրոյ մէջ կը ձգուի, որպէս զի պողի եւ պատրաստուի դարձեալ թափելու:

Մոմը կաղապարի մէջ լեցընելու՝ կը գործածուի թիթեղէ աման մը՝ հաւկթածեւ ունկուռքով, որ իւղամանի պէս թափելու խողովակ մը կ'ունենայ: Եւ որպէս զի դիւրաւ գործածուի՝ այնչափ մեծ բլլալու է որ 1 1/2 լիտր կարենայ տանիլ: Ասիկայ կաթայի ծորակին տակ կը բռնուի եւ լեցուելէն ետեւ անմիջապէս կը թափուի կաղապարի մէջ: Եւ որպէս զի ամանները տաք մնան՝ պէտք է միշտ փոխել, եւ մինչեւ որ միւսը լեցուի՝ կրակաւանի վրայ երկաթի տախտակի վրայ կը դրուի:

Մոմի բոլորակներն ջրոյ մէջ քիչ մ'ատեն կենայէն ետեւ՝ դուրս կը հանուին մաղով մը՝ որուն յատակի հիւսը չուանէ կ'ըլլայ:

Այս բոլորակները կը դրուին կողմներու մէջ եւ սպիտակացընելու շջանակին լաթերուն եղբրքը կարգաւ կը շարուին, եւ այնպէս օդոյ եւ արեւու ազդեցութեան տակ կը ձգուին քանի մ'օր: Քաւական չորնալէն ետեւ՝ դարաններու մէջ կը դրուին, կամ լու եւս՝ տակառներու մէջ, որոնց դրսի կողմն ամբողջ թուղթ կը կպցուի՝ լուսոյ ազդեցութենէն պահպանելու համար. վասն զի լոյսն այս կերպով մամին դեղին գոյն մը կու տայ, որ ամենայն կերպով զգուշալի է:

Այս փոքրիկ բոլորակներն վաճառքի կը հանուին, եւ գնող մոմագործը դարձեալ կը հալեցընէ, որպէս զի դիտած վախճանին գործածէ, որուն վրայ յետոյ: Մոմն այս կերպով հնարաւոր սպիտակութեան վերջին աստիճանին կը հասնի: — Մոմն սպիտակացընելու այս կերպն թէեւ հին, բայց ցայսօր տակաւին ի գործածութեան է:

Գ Է Խ Ի Խ Ը.

Նոր հնարք մը մոմի սպիտակացումը դիտացընելու:

Նշակաւոր Օսդերմայեր քիմիագէտն ցուցած էր որ բեւեկինի իւղն կրնայ դեղին մեղրամոմն սպիտակացընել: Այս դիւան երբ քաւեր Շիֆը լսեց անմիջապէս սկսաւ փորձեր փորձել, որոնցմէ իմացուեցաւ՝ որ թէ ջերմութեան եւ թէ ցրտութեան մէջ, շքոյ եւ լուսոյ՝ ազատ եւ փակեալ օդոյ մէջ փոքրիկ քանակութեամբ բեւեկինի իւղը կրնայ ժամանակաւ մոմն սպիտակացընել. սակայն այս սպիտականալն ջերմութեամբ, արեւու լուսով, ինչպէս նաեւ ազատ օդոյ մէջ եւ բեւեկինի իւղը խառնուրդը շատցընելով շուտով կը կատարուի: Անոր համար լաւագոյն է՝ բեւեկինի իւղով մոմը տաքցընել, յաճախ կրկին ու կրկին հալեցընել կամ արեւու տակ դնել: Վասն զի սպիտակացումն այն ատեն կատարեալ կ'ըլլայ, երբ բեւեկինի իւղի խառնուրդն ցնդի. բայց իւղն ու մոմն երկայն ատեն միացած մնալէն ետեւ՝ կարելի չէ կատարեալ զատել իրարմէ:

Սպիտակացումն այս կերպով ամէնէն աւելի շուտ կ'ըլլայ, եթէ 8 մաս մաքրուած դեղին մոմին 1 1/2 — 2 մաս բեւեկինի իւղ խառնուի եւ տաքցուի մինչեւ որ բեւեկինի իւղը ցնդի, եւ անկէ ետեւ արեւու առջեւ դրուի: Այսպէս 6 — 8 օրան մէջ սպիտակացումը կը կատարուի: Բեւեկինի իւղով մոմը խառնելու ժամանակ՝ պէտք չէ շատ տաքցընել, ապա թէ ոչ զանգուածը թուի դոյն կ'առնու եւ ժամտ կը հոտի: Մոմն ամէն անգամ հալեցուելուն աղին՝ փոշետեսակ եւ սեւ գոյացութիւն մը կը բաժնուի, որ զմոմ կը սեւցընէ եւ չի թողար որ սպիտակ գոյնը յերեւան ելլէ: Հարձ մոմն լաթէ անցընելով այս գոյացութիւնը մոմէն կը հեռացուի: Մոմը բեւեկինի իւղին հետ կամ յախճապակոյ մէջ

հալեցրնելու է եւ կամ սովորական ապիկեալ խեցեղինի մէջ:

Այս նկատմամբ եղած փորձերուն արդիւնքներէն հետեւեալներն յառաջ բերենք: Եթէ 8 մաս դեղին մոմն 1 մաս բեւեկնի իւղով (իբր 36—40° Ռէոմիւր) հալեցուի եւ մինչեւ որ իւղը ցնդի՝ տաքցուի, անկէ ետեւ բարակ տախտակի մը վրայ լեցուի, շքոյ եւ ցրտոյ մէջ 3 շաբթէն ետեւ հազիւ փոփոխուած իւն մը կ'երեւայ: Եթէ նոյնը դարձեալ հալեցուի՝ երկու շաբթէն սպիտակացումը զգալապէս կ'երեւայ. իսկ արեւու մէջ առանց վերստին հալեցրնելու 8 օրէն արդէն սպիտակացումը կը սկսի, եւ եթէ վերստին հալեցուի եւ արեւու մէջ դրուի 3 շաբթու մէջ սպիտակացումը կատարեալ կ'ըլլայ: Եթէ 8 մաս մոմին 1 1/2 մաս բեւեկնի իւղ խառնուի՝ յիշեալ պարագայից մէջ սպիտակացումն արագադոյն կ'ըլլայ: Նաեւ եթէ ցնդած իւղոյ տեղ դարձեալ լեցուի եւ վերստին ցնդեցուի եւ վերջէն զանգուածն արեւու մէջ դրուի՝ շատ շուտ կը սպիտականայ: Այս ամէն փորձերու մէջ՝ սպիտականալը կատարուելէն ետեւ՝ բեւեկնի իւղոյ հոտը մոմէն բոլորովին կ'ելլէ, եւ մոմն սովորական եղանակաւ սպիտակացելոյ յատկութիւն կ'ունենայ:

Գ Լ Ո Ւ Ս Թ .

Մոմն սպիտակացընելու և նորագոյն եղանակը:


Մոմն սպիտակացընելու յիշեալ հին՝ բայց սովորական եղանակներէն զատ, որոնք երկայն Ժամանակի կարօտ եւ այլեւայլ միասուց ենթակայ են, նորագոյն Ժամանակ հնարուած է արուեստական կերպով սպիտակացընել՝ քլորով եւ այլ քիմիական միջոցներով, մեծաւ մասամբ ջրաշոգեւոյ՝ հետ

1 Ջրաշոգեւոյն ազդեցութիւնը գլխաւորաբար իւր ջերմութեան աստիճանին բարձրութեան (— ջուրն 80° Ռ. տաքնալէն ետեւ կը սկսի շոգիանալ. —) վրայ է կայացեալ ըստ

ի միասին: Այս կերպով սպիտակացընելու համար՝ յայտնի է որ նախ մոմը լաւ մաքրելու է, Ժապուիներու եւ վերոյիշեալ կերպով արեւու մէջ դնելու է՝ յաճախ փոքրիկ ցնդով թրջելով. վասն զի մոմն ասով վերջին աստիճանի դեղեցիկ եւ փայլուն սպիտակ տեսք կ'առնու:

Մոմը մաքրելու եղանակին վրայ վերը խօսեցանք. հոս կը դնենք մոմն սպիտակացընելու նորագոյն մէկ եղանակն: Եւ որպէս զի ասիկայ դիւրաւ ըմբռնուի՝ ներկայացընենք պատկերաւ:

Պատ. 5 ին մէջ Աը կը ցուցընէ պղնձի՝ ներքուստ լաւ անաղեալ, կամ լաւագոյն եւս՝ ամբողջ անաղեայ



Պատ. 5.

հալոցը, զոր կը պատէ երկրորդ կախայ մը երկաթի ամուր թիթեղէ, երկու կախայից մէջ ալ 5—6 սնդմ. պարագ ան-

ջրոյ մը կայ, նաեւ յատակի կողմն: Պատկերիս մէջ այս երկրորդ կախայն կը ցուցընէ Բը: Երկրորդ կախային շրթանց վրայ՝ որ անաղեայ հալոցին միացած ըլլալով՝ պարագ անջրպետը կը փակէ, կայ ասպնդիւնի հոսանք մը՝ Գով նշանակուած, հանդերձ իւր շարժական ռճանրոցովն: Ջ խողովակն անջրպետը կը միացընէ Է շոգոյ կախային հետ: Երկրորդ կախային յատակն տեսնուած Գ շոգոյն անջրպետին մէջ կազմուած ջուրն պարպելու համար է, իսկ Ե

մասին, եւ ըստ մասին ճնշման վրայ՝ զոր կ'ընէ իւր բանտին որմնոց վրայ, եւ ըստ մասին նաեւ շատ տարածականութեան վրայ, որով հալած նիւթին մէջ լաւ կը թափանցէ եւ կը լուծէ:

ծորակն՝ որ կը տեսնուի հալոցին յատակն, հալած մոմն առնելու կը ծառայէ:

Մոմն վերոյիշեալ եղանակաւ մաքրուելէն ետեւ՝ կը սկսուի սպիտակացուիլ: Մոմը կտոր կտոր կը նետուի Ա հալոցին մէջ, եւ ամէն մէկ 25 քկ. մոմին վրայ տասնպատիկ քանակութեամբ ծծմբոյ թթուով խառն ջուր կը լեցուի, ուստի 250 քկ. եւ այնուհետեւ է շոգւոյ կաթսային տակ՝ մէջն  $\frac{2}{3}$  ջուր լեցրնելէն ետեւ, կրակը կը վառի: Շոգւոյ կաթսային մէջ ջուրն եռալու սկսելուն պէս՝ երաժ շոգին Զ խողովակէն կ'անցնի պարապ անջրպետն՝ եւ Ա հալոցին մէջի խառնուրդը տաքցրնելով՝ մոմը կը սկսի հալիլ: Երբ մոմը հալել սկսի՝ պէտք է անընդհատ խառնելով՝ ատեն ատեն քլորակրի (chlorure de chaux) լուծուած (1 մաս քլորակիր, 12 մաս ջրով) աւելցրնել հալոցին մէջ՝ այնչափ ատեն, մինչեւ որ մոմի խառնուրդէն դալ մ'առնելով պաղեցուցուելու ըլլայ՝ մոմն անգոյն ըլլայ: Այն ատեն թող կը տրուի որ անգոյն մոմն հալոցին մէջ պաղի եւ սառելէն ետեւ մէկդի կ'առնուի, խառնուրդի մնացորդն հալոցէն հեռացրնելէն ետեւ դարձեալ նոյն կերպով ծծմբոյ թթուով խառն ջրով կը հալեցուի, պաղելէն ետեւ տաք ջրով կը լուացուի, կը շորցուի, երրորդ անգամ կը հալեցուի, ժապաւինածեւ կը թափուի, եւ քանի մ'որ արեւու տակ դնելէն ետեւ՝ կը հալեցուի եւ կաղապարներու մէջ կը թափուի:

Ասկէ զատ կան ուրիշ երկու երեք նորագոյն եղանակներ մոմն սպիտակացրնելու, որ տեղ տեղ աւելի կը գործածուին: Ասոնց տարբերութիւնը միայն յայնմ է՝ որ ուրիշ քիմիական բաղադրութիւններ կը գործածեն, սակայն արդեանց կողմանէ նոր առաւելութիւն մը չունին:

Հ Ա Տ Ա Թ Գ.

Մ Ո Մ Է Ծ Ր Ա Գ, Գ Ա Լ Ա Ր Ա Մ Ո Մ Ե Ի Ե Ղ Ի  
Կ Ա Ն Թ Ե Ղ Ի Գ Ա Տ Ր Ո Յ Գ Շ Ի Ն Ե Լ

Գ Լ Ո Ւ Ս Ա.

Մեղրամոմն արագին պատրոյզը:

Տան կամ եկեղեցւոյ գործածութեան սահմանեալ ընտիր մոմէ ճրագներու եւ դալարամոմերու (bougie filée, շէֆ) պատրոյզն կը շինուի միայն աղնիւ եւ մաքուր զուտ բամբակեայ դերձանէ, զոր ձեռք բերել հիմայ շատ դիւրին է՝ մանկու մեքենաներ գանուելէն ետեւ: Առ այս աւելի տաճկական՝ ու պարսկացեալ բամբակէ դերձան կը գործածուի, ինչու որ ասոր մաղմղակներն աւելի կը գիմանան վառած մոմին ջերմութեան, քան թէ ուրիշ սփորական տեսակներն:


Միջակ մեծութեամբ ճրագներու պատրոյզն կէս բամբակեայ եւ կէս կտաւի կամ կանեփի դերձանէ կ'ըլլայ, իսկ եկեղեցւոյ մեծ մոմերու պատրոյզն կ'ըլլայ ամբողջ կտաւի կամ կանեփի դերձանէ: Վասն զի թէ միջակ մեծ եւ թէ շատ մեծ մոմէ ճրագներն՝ — ինչպէս քիչ մ'ետքը պիտի տեսնենք, — մոմը կցելով կը շինուին, որուն համար պատրոյզներն շատ ամուր ըլլալու են՝ որ կարենան դիմանալ թէ մոմին ծանրութեան եւ թէ այլեւայլ գործողութեանց՝ որ կ'ըլլան այս եղանակաւ ճրագ շինելու ժամանակ. որ ընդ հակառակն մոմը վրան թափելով շինուած ուր ընդ հակառակն մոմը վրան թափելով շինուած փոքր ճրագներու՝ չի պահանջուիր այնչափ ամուր պատրոյզ: Յայտնի է ուրեմն որ կտաւի կամ կանեփի դերձանի քանակութիւնն ճրագին մեծութեան համեմատ քիչ կամ շատ ըլլալու է:

Ամեն տեսակ ճրագի պատրոյզն ընդհանրապէս պէտք չէ շատ թոյլ եւ ոչ ալ ընդ հակառակին շատ պինդ եւ սեղմ ըլլալ. պէտք է մաքուր ըլլալ եւ հանգոյց չունենալ, եւ համեմատութեամբ ճարպէ ճրագաց՝ շատ աւելի տկար ըլլալու է, վասն զի մոմի լոյսն ասով աւելի պայծառ կ'ըլլայ:

Եթէ մոմն ընտիր չէ կամ ճարպախառն է եւ հետեւաբար դիւրահալ, պէտք է պատրոյզն ալ համեմատաբար հաստ ըլլալ: Հիւսուած պատրոյզն մոմի այնչափ յարմար չէ որչափ չհիւսուածն. վասն զի հիւսուածն մաղականութեան արգելք կ'ըլլայ, որով պատրոյզը չի կրնար մոմը լաւ ծծել եւ հետեւաբար լոյսն ալ տկար կ'ըլլայ: Եթէ հաստ պատրոյզ դրուի՝ աւելի մոմն սպառելու համար, լոյսը պայծառ չ'ըլլար, բոցը մեծագեղ կը բարձրանայ եւ շատ կը ծխէ: Ասոր առջեւն առնելու, ինչպէս նաեւ պատրուզին այն յատկութիւնը տալու համար՝ որ մոմին հետ սպառի եւ ծայրն ստէպ կտրել հարկ չըլլայ, այլեւայլ միջոցներ կան, որոնց վրայ քիչ մ'ետքը:

Պատրոյզ շինելու համար բամբակի, ինչպէս նաեւ կտաւի կամ կանեփի դերձանը կրկին կ'որոտուի եւ կծիկ մը շինելով կը դրուի մաղի մը մէջ, որուն յատակն ձիւռ ձարէ հիւսուած կ'ըլլայ, որպէս զի դերձանը չըղկտի, եւ եթէ փոշի ունի՝ մաղէն անցնի ձգոցին մէջ: Մէկ մաղին մէջ կը դրուի ութ կծիկ, եթէ պատրոյզն 32 դերձանի հաստութիւն պիտի ունենայ. եւ որովհետեւ՝ ինչպէս ըսինք՝ դերձանը կրկին որորուած է, յայտնի է որ այս 8 կծիկն հաւասար է 16 պարզ կծիկի:

Պատրոյզը կտրելու կայ առանձինն կաղմած մը, այսինքն՝ «էդան» մը, որուն երեսի տախտակն է




Պատ. 6.

80 սմ. լայն եւ 1 մեդր երկայն: Այս սեղանին մէկ կողմը 30—32 սմ. 25—26 սմ. լայն՝ ոչ շատ խոր ձգոց մը կ'ըլլայ, որուն ետեւի կողին դրսի երեսին վրայ, ինչպէս Պատ. 6 ին մէջ կ'երեւայ, երկու ձ, ձ

օղակ կ'ըլլայ եւ մէջէն կ'անցի յ, յ ամուր երկաթի գաւազանն, որուն երկու ծայրերն քանի մը սմ. երկայն կ'ըլլայ. ասիկայ անոր համար է՝ որ ձգոցն ամբողջ բացուելու ժամանակ՝ դուրս չիկնայ: Այս ձգոցին մէջ կը դրուի յիշեալ ը մաղն դերձանի կծիկներով հանդերձ:


Այս ձգոցին վրայ՝ սեղանին եղերաց մօտ կ'ըլլայ 4—5 սմ. տրամագծով 25—26 սմ. երկայն



ամուր փայտէ գլան մը, որուն երկաթի ամուր առանցքն  $4\frac{1}{2}$  սմ.

Պատ. 7. բարձր երկու երկաթի գաւազանիկներու մէջ անցուած կ'ըլլայ, ինչպէս կը ցուցնէ Պատ. 7 բ: Այս գլանն անոր համար է՝ որ ձգոցին մէջի դերձանն պատրոյզ շինելու եւ կտրելու ժամանակ դիւրաւ սահի ելէ եւ սեղանին եղերաց շրփուելով չկուռի եւ չըղկտի:

Իսկ ձգոցին ձիշգ դիմացը սեղանին մէջտեղը 70 սմ. երկայն եւ 15 սմ. լայն փորուած մը կ'ըլլայ, ինչպէս Պատ.



Պատ. 8.

8 ին մէջ ա, աը կը ցուցնէ, որ երկու կողմն երկայնութեանն ախտախտութեանն փորուած կ'ունենայ, որուն մէջ յատախտակն վեր վար կրնայ շարժիլ գ փայտեայ կոճակն ձեռքը: Այս տախտակին վրայ կանգնուած կ'ըլլայ 25 սմ. բարձր  $1\frac{1}{2}$  սմ. տրամագծով երկաթի շող մը, զոր կը ցուցնէ յ դիրք, եւ ասոր քովն անմիջապէս և ճնշիչ պոռոտին, որ կը գործածուի յ տախտակն պնդելու, եւ հետեւաբար յ երկաթի ձոցն ուղղուած տեղն կեցնելու համար, պատրուզին ունենալու երկայնութեան կամ կարծուութեան համեմատ: Եւ որպէս զի և ճնշիչ պոռոտակն հաստատուն կենայ՝ յ տախտակին տակ երկայնու-

Թեանն զ խորունկ գիծ մը կայ: Վերջապէս սեղանին մէջտեղերն՝ անմիջապէս ք տախտակէն ետքը՝ ք ուղղաձիգ դասակը կայ, որուն բերանն Ա գործաւորին դարձած է:

Գործաւորը կը նստի այս սեղանին առջեւ եւ կ'որոշէ պատրուգին տալու երկայնութիւնն յ ձողէն մինչեւ ք դանակին, այնուհետեւ ք պտուտակը կը դարձընէ, որով ք տախտակն եւ յ երկաթի ձողն հաստատուն կը կենան: Աջովն մտղին ու ձողին մէջ եղած բոլոր կծիկներու ծայրերն կը բռնէ եւ ձողին վրայի փայտէ գլանին վրայէն անցընելով կը բերէ մինչեւ յ երկաթի ձողն, եւ ասոր վրայ կը փաթթէ, եւ աջովն պատրոյգը տանելով ք դանակն կը կտրէ, եւ անմիջապէս ձախովն կծիկներու ծայրերն սեղանին տակ պատրաստ կազմածի մը մէջ պնդելէն ետեւ՝ պատրոյգն ափերու մէջ շփելով կ'ուրբէ եւ առանց ձողէն հանելու կը կախէ մէկ կողմն, եւ կը սկսի երկրորդ պատրոյգն պատրաստել նոյն կերպով, եւ այնպէս կ'երթայ յառաջ: Յայտնի է որ այս կերպով պատրոյգն կրկին դերձանէ կ'ըլլայ:

Գալարամներու պատրոյգը չի կրկնուիր, եւ երկայնութիւնն ալ որոշ չ'ըլլար, որուն վրայ յետայ: Նոյնպէս գիշերուան կանթեղներու պատրոյգն ալ կանեփի երեք մաքուր դերձանէ կը շինուի՝ դալարամներու պատրուգին պէս:

Որպէս զն մամեղէն ճրագներու բոցն պայծառ եւ գեղեցիկ ըլլայ եւ պատրոյգն մովն հետ սպառի, ինչպէս վերն յիշատակեցինք, այլեւայլ միջոցներ կան, որոնցմէ յաջորդ երկուքն լաւագոյնն եւ գործածականն է:

1. Մանուէի 25 քկ. ջուր, 166<sup>2</sup>/<sub>3</sub> կրամ փոսփորի թթու (acide phosphorique) եւ 27 կրամ սոսկեբորակի թթու (acide borique) եւ իրարու հետ կը խառնուի, եւ պատրոյգը մէջը նետելով 10 րոպէ կը տաքցուի, կը հանուի եւ կամայ կամայ կը շորցուի:

2. Մանուէի 60 քկ. սոսկեբորակ (borax), 30 քկ. քլորիալին (chlorure de potasse) 30 քկ. բորակեայ անկաղ (potasse nitratée) եւ 30 քկ. անուշադր (sel ammoniac) 3<sup>1</sup>/<sub>2</sub> լիտր ջրով կը լուծուի, պատրոյգն ամբողջ մէջը կը թաթխուի, եւ յետոյ կը շորցուի:

Այսպէս պատրոյգը պատրաստելէն ետեւ՝ քիչ մը կը տաքցուի որպէս զն մամը լաւ բռնէ: Եւ ասիկայ կ'ըլլայ՝ պատրոյգները մետաղէ ամանի մը մէջ տաք վառարանի մէկ կողմն դնելով:

Այս տաքցած պատրոյգները կ'առնուին, եւ որպէս զն իրարու չկաշին՝ զատ զատ կը թաթխուին հալած մովն մէջ, որ պատրաստուած կ'ըլլայ 3 մաս մամ եւ 1 մաս ճարպէ:



Գործաւորն պատրոյգն օղակէն բռնած թաթխելէն ետեւ կը հանէ, կու տայ ուրիշ գործաւորի մը՝ որ ձախովն օղակէն կը բռնէ եւ աջովն ասեղիով մը վերէն վար կը ծառայ:

9. րեցընէ մով աւելորդ մասն՝ յատուկ անօթի մը մէջ: Պատ. 9ը կը ներկայացնէ այս ունելիքն, որ եթէ իւր զսպանակովն ճնշուի, ցորենի ցօղունի չափ լայն բոլորակ մը կազմէ՝ որմէ անարդեւ կ'անցնի պատրոյգն: Մոմաթաթախ պատրոյգներն ամառածեւ կազմածէ մը կը կախուին եւ սառելէն ետեւ կը պահուին փոշիէ ազատ պահարանի մը մէջ:


Գ Լ Ո Ւ Խ Բ .

Մոմե սրագ շինել՝ ձողմամբ:

Պատրոյգը վերոյիշեալ կերպով պատրաստելէն ետեւ կողապարձերու մէջ կը հաստատուի: Այս կողապարձերն գլուաւորաբար սպակիէ կ'ըլլան, որպէս զն մամը թէ չկաշի եւ թէ փայլուն երես ունենայ: Ձեւը երկայն ձագարածեւ է՝ ծայրը նեղ. վարի լայն մասին եւ վերի նեղ մասին տարբերութիւնն հազիւ 5—6 միլիմետր է: Այս ձեւն ան-

Տրաժեշտ է, որպէս զի մամբ սառելէն ետեւ՝ ճրագը դիւրաւ հանուի կաղապարէն: Աղապարի վարի լայն մասն օղակ մը կ'ունենայ կախելու համար, իսկ վերի նեղ մասն՝ ծայրը կ'ունենայ նեղ ծակ մը պատրոյգը մէջէն անցընելու համար:

Ինչ ինչ գործատանց մէջ կը գործածուի նաեւ զինկէ կաղապար: Ասոնց ձեւը քիչ մը տարբեր է ճարպէ ճրագներու զինկէ կաղապարներէն, թէեւ ասոնք ճարպէ ճրագի ալ կրնան գործածուիլ: Այս կաղապարներն երկու մասէ կը բաղկանան, որոնք իրարու կրնան միանալ: Պատ. 10 ը կը ցուցնէ ուղղաձիգ միացեալ կաղապարի մը կիսակտուրն, իսկ Պատ. 11



11ը նոյնին յատակագիծը: Պատ. 10 ին մէջ կը տեսնուի որ Ա Ա կաղապարն Պատ. 11. ա եւ յ մասերէ կաղմեալ է, որոնք իրարու միանալով միակտուր կաղապար մը կը կազմեն, Բ Գ Դ շարժական օղակներով պնդեալ: Ասկէ կը տեսնուի թէ որչափ դիւրին է այսպիսի կաղապարներու ներսն եղողտել, որ կ'ըլլայ լաթի մը վրայ քանի մը կաթիլ եղ կաթեցընելով եւ կաղապարին ներսն

Պատ. 10. նոյնով սրբելով: Իսկ պատրոյգն՝ ինչպէս կը տեսնուի, մէջ տեղը ձիգ կը հաստատուի:

Աղապարի մէջ թափուած մոմն բաւական սառելէն ետեւ, Բ Գ Դ օղակներն կաղապարին նեղ մասը կը մղուին դուրս կը հանուին եւ կաղապարը բաժնուելով ճրագը դուրս կու տայ. ուր որ եթէ երկու մասերէ բաղկացեալ չըլլար՝ պէտք էր կաղապարը քիչ մ'ատեն տաք ջրոյ մէջ դնել որ ճրագը կաղապարը թողու:

Պատրոյգն ապակեայ կաղապարներու մէջ հաստատելու կը գործածուի պատրո-  
գի տակն, որ է

կարծր երկաթի թել, որուն մէկ ծայրն ճանկ մը կ'ըլլայ պատրոյգը բռնելու, իսկ միւս ծայրը ձեռք բռնելու օղակ մը. այս թելն կաղապարէն 8—10 սմ. երկայն կ'ըլլայ: Ատեղը լայն կողմանէ՝ կը խոթուի կաղապարին մէջ, մինչեւ նեղ ծայրը, պատրոյգը կ'անցուի ճանկին, վեր կը քաշուի եւ կաղապարին ճիշտ մէջտեղը կը հաստատուի՝ կաղապարին լայն կողմն, հորիզոնական փայտէ թելն մը վրայ: Եթէ կաղապարին ծայրի ծակն պատրուգէն աւելի լայն է՝ փայտի կտորով մը կը խցուի:

Աղապարներն այսպէս պատրաստելէն եւ մասնաւոր շրջանակէ կամ փայտի վրայ կարգաւ շարելէն ետեւ՝ կը սկսուի մոմն հալեցընել եւ կաղապարներու մէջ թափել: Հալեցընելու համար կրակը պէտք չէ սաստիկ ըլլալ, եւ մէկ անգամէն շատ մոմ պէտք չէ դնել հալոցին մէջ, եւ միայն այն ատեն պէտք է նոր մոմ վրան աւելցընել, երբ առաջինն սոսեպ խառնելով բոլորովին հալի: Ասոր ամենէն աւելի յարմար է շոգևով տաքցող հալոցն, ինչպէս վերն ըսինք: Այսպէս հալոցին մէջ մոմն հալելէն ետեւ, գործաւոր մը կաթսային առջեւ կը կենայ եւ կաթսային ծորակէն կը լեցընէ այն անօթներն՝ որ մամբ սկաւառակածեւ կաղապարներու մէջ թափելու կը գործածուի: Մամբ ճրագի կաղապարներու մէջ թափելու համար երկու ճարտար գործաւոր հարկաւոր է. վասն զի գործողը թիւնը շուտով պիտի կատարուի՝ եւ լաւ պիտի ըլլայ, որպէս զի մամբ չփճանայ:

Ճրագներն այսպէս կաղապարներու մէջ պղտելէն ետեւ, կաղապարներն քանի մը վայրկեան գաղջ ջրոյ մէջ կը մխուին, որով կաղապարներն կը լայնան եւ ճրագներն դիւրաւ դուրս կը հանուին: Եթէ կաղապարներն երկու մասէ են, ինչպէս ըսինք, շատ աւելի դիւրին է հանելն:

Մոմն լաւ ձուլելու էական պայմաններէն մէկն է՝ որ կաղապարներուն ներքին երեսն միշտ մաքուր


եւ փայլուն ըլլայ: Անոր համար ճրագը դուրս հանուելուն պէս պէտք է բեւեկին իւղով թաթախ խառնակով մը անմիջապէս սրբել եւ մաքրել մոմի մնացորդներէ, թէեւ շունչի չափ անօր ըլլայ: Այս խողանակներն կանթեղի ապակին մաքրելու խողանակի կը նմանին:

Ք | Ո | Ի | Ս | Ք .

Ճրագ շիկեղ պատրուդի վրայ թափելով:

Անոր համար պէտք է նախ պատրոյզներու մէկ ծայրն պատրուզի չափ նեղ թիթեղէ փոքրիկ խողովակներ անցընել  $3 - 3\frac{1}{2}$  սմ. երկայն, որպէս զի մէկ ծայրն մոմէ պահպանուի: Ասիկայ կ'ըլլայ պատրոյզներու օղերն թելէ ճանկով մ'այս փոքրիկ խողովակներու մէջ առնելով այնչափ՝ որ խողովակին մէկալ ծայրէն դուրս չելեն: Անկէ ետեւ պատրոյզներն վառարանի մը վրայ քիչ մը կը տաքցուին, որպէս լաւ բռնեն մոմը, եւ կը արուի գործաւորին:

Այս գործաւորն կ'առնու այս պատրոյզներն եւ խողովակէն բռնելով կը թաթխէ հալած մոմի մէջ, եւ ձեռօքը մոմը խողովակին կպցնելէն ետեւ՝ դուրս կը հանէ կը կախէ յատուկ կախեալ հորիզոնական գաւազանի կամ շրջանակի մը վրայ կարգաւ: Բայց այն ծայրն՝ ուր փոքրիկ խողովակը կայ, վարի կողմը պիտի ըլլայ: Այնուհետեւ կը սկսի յատուկ դգալաւ մը, զոր Պատկ. 12-ը կը ներկայացընէ, հալած մոմէն առնուլ, եւ շրջանակի պատրոյզներուն վրայ կարգաւ կը թափէ՝ միշտ պատրուզին կէսէն սկսելով: Այսպէս պատրուզին կէսն ու խողովակն մոմապատ կ'ըլլան: Այս կերպով ճրագին կէսն ուղուած թանձրութեան հասցընելէն ետեւ՝ վար կ'առնուի շրջանակէն եւ ծալուած բամբակեայ վերմակի մը մէջ կը ծածկուի, որպէս զի տակ մնան:



Պատ. 12

Այնուհետեւ մէկիկ մէկիկ կ'առնու եւ թաց սեղանի մը վրայ ձեռօք կը գլորէ որպէս զի ամէն կողմն հաւասարի, եւ ուրիշ գործաւոր մը նոյնն առնելով՝ փայտէ յատուկ դանակաւ կը կտրէ կը հանէ մոմին այն մասն՝ որ փոքրիկ խողովակին վրայ կպած է, եւ խողովակն ալ հանելէն ետեւ՝ ուրիշ դանակաւ մոմին ծայրին կոնաձեւ ձեւ կու տայ: Այսպէս ամբողջ ճրագները ընցընելէն ետեւ՝ սեղանի վրայ թուղթ կը տարածուի եւ վրան դնելով թող կը արուի որ չորնայ:

Անկէ ետեւ մոմն ուղիղ դրիւք՝ իւր օղակէն կը կախուի դարձեալ վերոյիշեալ շրջանակին վրայ, եւ մնացեալ բարակ մասին վրայ յիշեալ կերպով հալած մոմ կը թափուի մինչեւ որ միւս կիսոյն թանձրութեան հասնի, որ կրնայ թէ աջօք եւ թէ կռով խմացուի: Անկէ ետեւ վար կ'առնուի, կտաւի լաթերու մէջ վրայի վրայ կը շարուի, վրան կրկնաձեւ բամբակեայ վերմակ կը դրուի, եւ մէկիկ մէկիկ առնելով դարձեալ թաց սեղանի մը վրայ յղկեալ յատուկ տակտակով կը գլորուի, որպէս զի ամէն կողմն հաւասարի: Ուրիշ գործաւոր մ'այսպէս հաւասարցուած ճրագներէն 4—6 հատ մէկտեղ կ'առնու, եւ ճրագին արուելու երկայնութիւնը չափելէն ետեւ՝ աւելորդը կը կտրէ եւ կտրուած տեղն ձեռքի փայտէ դանակով կը շտկէ: Այս չափելու գործիքն է զբանաձեւ փայտ մը:

Ճրագն այսպէս հաւասարեցընելէն ետեւ՝ ջրալիք տաշտի մը մէջ կը ձգուի որ պողի եւ ձեւը չկորսնցընէ: Այնուհետեւ կ'առնուի եւ գործածուած կակուղ կտաւով քիչ մը կը չփուի, եւ տակտակէ տափակ եւ բաց արկիներու մէջ դնելով կը տարուի եւ սպիտակացընելու շրջանակին վրայ կը դրուի: Հոն երկայն առեն արեւու տակ փոքրիկ ցնցղով թրջելով՝ հետոյհետէ բուրրովին կը սպիտականայ, եւ այսպէս՝ քանի մ'անգամ հալեցընելով մոմին առած դեղին դոյնը կը կորուի:

Յայտնի է որ մինչեւ հաս ըսուած այլեւայլ գործողութիւններն զատ զատ գործաւորներէ պիտի կատարուին, որպէս զի գործքը շուտով յառաջ երթայ եւ մոմը չպսղի:

Ասկէ զատ կայ ուրիշ եղանակ մը մոմը պատրուելի վրայ թափելով շինելու, որ աւելի մեծ գործատանց մէջ կը գործադրուի, եւ որուն աւելի ճարտարութիւն պէտք է: Ասոր համար՝ մոմի մէջ թափխուած եւ քիչ մը տաքցուած պատրոյգներն՝ առանց թիթեղէ խողովակներու, օղերէն կը կախուին կարգաւ շրջանակին վրայ, եւ հալած մոմը կը թափուի վրան՝ ճիշտ օղին քովէն՝ օղը ձեռք բռնելով եւ ոլորելով որ պատրուելին ամէն կողմն մոմն ամբողջ հասէ: Ասով ճրագին վերին կողմը՝ օղին տակն աւելի հաստ կ'ըլլայ եւ վարի կողմը՝ նեղ: Այսպէս կարգաւ պատրոյգներն մոմապատ ընելէն ետեւ՝ — իւրաքանչիւր ճրագին կշռոյն երեքին երկուքին չափ — , դալը մէկ դի կը ձգուի, եւ իւրաքանչիւր ճրագին օղին տակ կ'անածեւ գլուխ կը շինուի, եւ յետոյ կը դրուի գլորելու սեղանին վրայ: Գլորելու փայտն կը ներկայացընէ Պատկ. 13, որ 47 սմ. երկայն եւ 19 սմ. լայն փայտէ կէս գլան մըն է, զոր գործաւորն երկու ծայրերէն բռնելով՝ ուռուցիկ երեսն ճրագին վրայ դրած՝ կ'իսագլանն իւր առանցքին վրայ կը շարժէ:




Պատ. 13.

Այնուհետեւ ճրագներն դարձեալ շրջանակի վրայ կը կախուին, եւ մոմը վրան լեցընելը կը շարունակուի եւ ուղուած ծանրութիւնը կը տրուի, միշտ դալըն այն կողմանէ թափելով՝ որ ճրագին վարի կողմն վերի կողմանէ քիչ մ'աւելի հաստ ըլլայ: Ասկէ ետեւ յառաջուան պէս վար կ'առնուի, կը գլորուի, աւելորդ մասը կը կտրուի եւ բաց օդի մէջ կը կախուի:

Այս գործողութեանց համար յիշուած գոր-

ծիքներէն կախելու շրջանակն է փայտէ կամ հաստառուն երկաթի թելէ շրջանակ մը 68 1/2 սմ. տրամագծով, որուն արտաքին եզերքն գրեթէ 36 հատ երկաթի ճանկեր կան, իրարմէ 6 սմ. հեռաւորութեամբ: Այս շրջանակն ճախարակաւ մ'առաստաղի գերանէն շուանով կախուած կ'ըլլայ, եւ կրնայ վեր վար շարժիլ:

Իսկ հայրցն վերը յիշուածներէն՝ քիչ մը տարբեր է: Ասիկայ կազմուած է 75 սմ. բարձր եւ նոյնչափ լայն երկաթի սեւ թիթեղեայ փոր գլանէ մը, որուն վարի կողման մէկ երեսն լայն եւ բարձր կարուած մը կ'ըլլայ, որպէս զի երկաթի թիթեղէ փոքրիկ կրակարան մը կարենայ մէջտեղը դրուիլ: Փոխանակ կրակարանի՝ կրնայ շոգի ալ ըլլալ, բայց բնականապէս այն ժամանակ յիշեալ գլանին վարի մասն լաւ փակուած պիտի ըլլայ: Նոյն փոր գլանին մէկ կողմն ալ խողովակ մը կ'ըլլայ, որպէս զի կրակարանի ջերմութիւնն անկէ դուրս ելլէ եւ կրակարանը չմարի: Ասոր վրայ կը դրուի պղնձի լայնաշուրթն եւ տափակ անօթ մը, որուն ներքին երեսն լաւ անագուած կ'ըլլայ: Այս ամէն ըսածնիս կը ներկայացընէ Պատկ. 14:



Պատ. 14.

Իսկ գլորելու սեղանին տախտակը կ'ըլլայ կարծր յղկեալ փայտէ, կամ լաւագոյնս՝ մարմորէ, բայց ոչ կաղնի փայտէ, վասն զի ասիկայ մոմին անմիջապէս մութ գոյն մը կու տայ:


Գ Լ Ո Ւ Խ Գ.

Ճրագ շինելու մոմը կցելով:

Թէ հասարակ գործածութեան եւ թէ եկեղեցեաց համար մոմէ ճրագներն մոմը պատրուելի վրայ թափելով կը շինուին, ինչպէս ըսինք: Բայց

երբ եկեղեցւոյ համար պէտք եղած ծրագն 125 սանդիմեդրէ երկայն ըլլայ, այն ատեն շատ դժուարին է յիշեալ կերպով շինելն, անոր համար մոմը ձեռօք պատրուգի վրայ կցելով կը շինուի, հետեւեալ կերպով:

Վառնուի կէս կանեփէ եւ կէս բամբակէ, եթէ ծրագն շատ մեծ է՝ ամբողջ կանեփէ պատրոյգ, եւ գետնէն մէկ մեդր բարձր պատի վրայ օղակէ կ'անցուի, եւ վարի մասը ծանրոց մը կը կախուի որ ձիգ կենայ: Միւս կողմանէ գլանաձեւ գոց ամանի մը մէջ ջուր կը տաքցուի՝ մինչեւ որ դաղը ըլլայ եւ նոյն վիճակի մէջ կը պահուի ջուրն: Այս դաղը ջրոյ մէջ կը նետուի մոմի կտորուանք եւ քիչ մը կալընալուն պէս՝ ձեռօք կը միացուի եւ 1/2 քիլոկր. զանգուածներ կը շինուին եւ կը բերուի մոմի ճնշարանին տակ կը ճնշուի: Այս ճնշարանն, ինչպէս կը ցուցնէ Պատ. 15, է Ա




Պատ. 15.

հաստատուն սեղան մը, որուն 5 սմ. թանձր գլքի (Acer) փայտէ յղկեալ տախտակին

վրայ Բ երկաթի ամուր պահանգէն կ'անցնի 8 սմ. լայն եւ 7 սմ. թանձր նշդարի (carpinus batulus) փայտէ Գ լծակն՝ վարի երեսն լաւ յղկուած: Այս լծակին տակ կը դրուի մոմի պատրաստեալ զանգուած մը, եւ Գ դաստապանէն բռնելով կը ճնշուի մինչեւ որ հաւասարի, այնուհետեւ դարձեալ դաղջ ջրոյ մէջ կը նետուի՝ միշտ միտ դնելով որ չհալի, եւ աւելի կակղալէն ետեւ կը հանուի լաթի մէջ կը շրջուի ջրէն, եւ ձեռօք 16 — 22 սմ. կ'երկնցուի պատրուգի վրայ կը կցուի, միշտ ծրագին վարի կող-

մանէ սխելով, եւ այսպէս շարունակելով ծրագը կը շինուի՝ ձեռօք հաւասարութիւն եւ ձեւ տալով: Այնուհետեւ օղակէ կը հանուի գլորելու սեղանին վրայ կը դրուի եւ գլորելու փայտով կը հաւասարցուի ու կը յղկուի, ինչպէս վերն բնիք:

Եկեղեցւոյ գործածութեան սահմանեալ ծրագներու վարի մասն ձագարաձեւ փորուած կ'ըլլայ, որպէս զի աշտանակի վրայ հաստատուն կենայ: Ա



Պատ. 16.

Ասիկայ կ'ըլլայ Կէսի ըստեւ գործիքով, զոր կը ներկայացընէ Պատկ. 16, այլեւայլ մեծութեամբ՝ նշդարի չոր փայտէ: Ասով կը ծակուի մոմին վարի մասը մինչ տակաւին տաք եւ կակուղ է:

Այսպէս մոմը կցելով շինուած ծրագներն գեղեցիկ, սպիտակ եւ փայլուն կ'ըլլան: Այս կերպով կը շինուին նաեւ Զատիկի մոմերն, որոնց վրայ նաեւ խնկախառն մոմէ բեւեռներ կը մտուին, եւ գոյնագոյն զարդեր ու պատկերներ կը նկարուին:


Ֆ Լ Ո Ւ Խ Ե .

Գալարամոմ՝ եւ եղի կանթեղի պատրոյգ շինել:

Գալարամոմ (չեփ) շինելն յառաջագոյն շատ դժուար էր, քանի որ պատրոյգն ձեռօք կը պատրաստուէր, եւ պատրուգին հաւասար հաստութիւն տալու համար շատ կ'աշխատուէր. բայց հիմայ որ այս պատրոյգներն մեքենայով հաւասարաչափ կը շինուին, գալարամոմ շինելն ալ դիւրացած է:


Գալարամոմի պատրոյգն գործատնէն առնելէն ետեւ՝ գալարամոմ կը շինուի մասնաւոր կազմածով մը, զոր կը ցուցնէ Պատկ. 17: Ասիկայ կազմուած է Ա եւ Բ սին գլաններէ, որոնք ամուր սոքերու վրայ են եւ դարձընելու մեխեղ մ'ունին: Այս երկուքին մէջտեղը, հաւասար հեռաւորու-

Թեամբ կը կենայ Գ հաստատուն սեղանն, որուն վրայ կայ պղնձի ներքուստ լաւ անադետալ մոմի Է Է



Պատ. 17.

տաշտ մը, որուն մէջը կը ցուցնէ Պատկ. 18: Այս տաշտին մէջտեղը, կայ ճանկ մը՝ որուն մէջէն պատրոյզն անցնելով՝ տաշտին մէջի հալած մոմին մէջ կը թաթխուի: Սեղանին մէջ տաշտին տակ կայ անօթ մը Ե դրով նշանակուած՝ լի ասորաչէկ անխով, որ այնչափ բլբլու է որ մամը միշտ հալած մնայ եւ ոչ թէ եռայ եւ այլրի: Տաշտին ձախակողմն կայ երկաթի բոլորակ եւ յղկեալ Զ օղակ մը՝ լի բազմաթիւ ծակերով, ինչպէս Պատկ. 19 ին ներկայացուցած միջակտուրէն կ'երեւայ: Այս օղակին ծակերն կ'անածեւ կ'ըլան՝ ներսի կողմը լայն, դրսինը նեղ, եւ ամէն մէկ ծակը մեծագոյն տրամագիծ կ'ունենայ, որպէս զն այլեւայլ հաստութեամբ դալարամմեր կարելի բլայ մէջէն անցընել, եւ ամէն մէկ ծակին վրայ 1, 2, եւ այլն թիւ դրուած կ'ըլայ՝ աստիճանաւորութիւնը ցուցընելու համար:



Պատ. 18.



Պատ. 19.


Արդ, դորձաւորն պատրոյզն Ա սին գլանի վրայ ուղածին չափ պատասելէն ետեւ՝ կ'առնու մէկ ծայրն մոմի մէջ կը թաթխէ 12 — 14 սմ. երկայնութեամբ, եւ ձեռօքը պատրուգին ծայրն սրելով կ'անցընէ Ա ճանկէն եւ կը բերէ երկաթի Զ

օղակին յարմար մէկ ծակէն կ'անցընէ եւ Բ սին գլանին վրայ կը բերէ կը կպցնէ: Այնուհետեւ կը սկսի այս Բ սին գլանն մեխեղէն դարձընել, բայց հանդարտ՝ որպէս զի պատրուգի վրայի մոմը սառելու ժամանակ ունենայ, եւ միտ կը դնէ որ տաշտին մէջի մոմը չպակտի եւ մէջտեղի ճանկը մոմէն դուրս չելլէ: Այսպէս ամբողջ պատրոյզն Բ գլանին վրայ անցընելէն ետեւ՝ կը հանէ երկաթի Ե բոլորակն եւ տաշտին աջակողմը կ'անցընէ միտ դնելով որ ձագարածեւ ծակերուն լայն կողմն տաշտին մէջ դառնայ: Ա՛առնու պատրուգին ծայրն Բ սին գլանին վրայէն, եւ տաշտին մէջի ճանկէն անցընելով՝ կ'անցընէ Զ բոլորակին թիւ 2 ծակէն, եւ դարձեալ Ա սին գլանին վրայ կպցնելով կը սկսի զատիկայ դարձընել, որով պատրոյզն աստիճան մ'ալ կը հաստնայ, եւ այսպէս կ'երթայ յառաջ, որչափ կ'ուզէ:

Այսպէս կը շինուին դալարամմերն ինչ տեսակ մոմէ ալ բլան: Այս կերպն թէեւ հին է, բայց ցայսօր ի դորձածութեան է:

Կայ նոր մեքենայ մը, զոր 1868ին Պաշիերացի Ռիս Եղբարք գտան: Պատկ. 20ը սոյն մեքենային միջակտուրն է: Ինչպէս պատկերին մէջ կ'երեւայ, պատրոյզը կոր խողովակէ մը կ'անցնի եւ Բ կոնսձեւ բերնէն դուրս կ'ելլէ: Աի տեղը կայ մոմի տաշտ մը՝ որուն մէջի կէս սառած մոմը մխոցով մը կը ճընշուի եւ պատրուգին անցած խողովակին մէջ կը մուծուի, ուր պատրուգին կցելով Բ բերնէն դուրս կ'ելլէ, եւ գլանի մը վրայէն սահելով ցուրտ ջրոյ մէջ կ'իյնայ կը սառի: Այս բերանն դալարամմին տրուելի հաստութեան համեմատ փորուած կ'ըլլայ եւ պտուտակով մեքենայի վրայ կը հաստատուի: Իսկ Գի մէջ շոգի կը մուծուի Գ խողովակի միջնորդութեամբ, որպէս զի կոր խողովակն ու բերանն պէտք եղած ջերմութիւնը միշտ պահեն, եւ աւելորդ շոգին Եէն դուրս կ'ելլէ:

Այս մեքենայով շատ փամանակ կը վաստկուի, եւ մէկ անգամէն դալարամանն ուզած հաստութիւնը կ'ընդունի:



Պատ. 20.


Գալարամանն այս կերպով պատրաստելէն ետեւ եռանկիւն, հաւկթածեւ կամ բոլորակ կծիկներ կը շինուին՝  $1/2$ ,  $1/3$ ,  $1/10$  քիւրկը. ծանրութեամբ եւ վաճառք կը հանուին:

Իսկ եղի կանթեղի պատրոյգն կը շինուի հետեւեալ կերպով: Կանեփի երեք մաքուր գերձանէ պատրոյգ կը շինուի եւ ամենամաքուր մոմ կ'առնուի, եւ գալարաման շինելու առաջին եղանակաւ երկաթի բոլորակին թիւ 1 առ առաւելն նաեւ թիւ 2 ծակէն անցընելով կը շինուի: Ղերջէն 1 սմ. երկայնութեամբ կը կտրուի եւ յառաջուրնէ մեքենայով պատրաստեալ փոքրիկ կոճակածեւ բոլորակներու մէջ կը խոթուի:

Գ Լ Ո Ւ Խ 2.


Մոռիկ սրագներն զարդարել ու գոհնատրել եւ վաճառքի հսակել:

Մոռիկ ճրագներն եթէ հանգիսական վախճաններու պիտի գործածուին եկեղեցեաց մէջ, ուխտատեղիներ եւ այլն, սովորաբար այլեւայլ քանդակներ, գունաւոր զարդեր եւ պատկերներ վրան կը շինուին: Այս քանդակներն մեծաւ մասամբ արուեստաւորին ձեռաց ճարտարութենէն կախուած են, եւ աւելի տեսնելով ու վարժելով կը սորվուի: Հոս մենք միայն կը ներկայացընենք այն գործիքն՝ որուն մէջ մոռիկ ճրագն կը պնդուի եւ վրան քանդակներ կը շինուին:



Պատ. 21.

Պատկ. 21ը կը ներկայացընէ աւ, ա, և և տախտակ մը՝ որուն վրայ գ գ եւ Է Է կանոններն հաստատուած են ը փայտէ շարժական պտուտակներով՝ որոնց մեծցուածը կը ցուցընէ ազ: Մեծ կանոնին դ կողմն իւր ը պտուտակին վրայ կրնայ դառնալ: Արդ, 0 միջոցին մէջ մոռիկ ճրագն կը պնդուի եւ Պատկ. 22ի մէջ տեսնուած աւ եւ ք եւ ուրիշ գործիքներով այլեւայլ փորուածքներ ու զարդեր կը շինուին:



Պատ. 22.

Իսկ զարդերն ոսկեղօծելու կամ գործատան ոսկեղօծ կնիքն եւ այլն դրոշմելու համար պետք է նախ ճրագին այն մասին վրայ՝ ուր ոսկի դրոշմը պիտի դայ, հրաշէկ երկաթ մը բռնել առանց մոմին

դպչելու, որպէս զի կակղանայ, այնուհետեւ ոսկւոյ շերտ մը վրան կը դրուի, կնիքը կը դորշմուի եւ աւելորդ ոսկին ազնիւ վրձինով մէկդի կ'առնուի:

Գունաւորեալ մոմերն գործածելու մէջ մեծ զգուշութիւն պէտք է, վասն զի սովորաբար այնպիսի նիւթերով կը գունաւորեն՝ որոնք վառելու ժամանակ թունաւոր կազեր յառաջ կու գան եւ օդը կ'ապականեն: Գլխաւորաբար երեք գոյն կը գործածուի մոմի, այսինքն՝ կարմիր, դեղին եւ կանանչ: Կարմիր գոյնն յառաջ բերելու համար գործածուած քիմիական նիւթերն զրեթէ ամէնն թունաւոր են, միայն ալքանոյս արմատէն (radix alean-nae verae) շինուածն, որ շնդկաստան եւ Եգիպտոս յառաջ կու գայ եւ այսօրս դժուարին ըլլալով գտնել, նոյն անուամբ կը ծախուի Գաղղիա, Սպանիա եւ Յունաստան բուսնող սոսք ալքանոյս, (An-chusa tinctoria) որ նոյնպէս միասակար է: Իսկ վնշապարիւն (sang de dragon) ըսուածն առողջութեան միասակար չէ: Գեղին գունոյ գործածուած ամէն նիւթերն թունաւոր են եւ առողջութեան միասակար, բայց ի շնորհ: Կանանչ գործածուածէն միայն Շվայնֆորթեան կանանչ եւ Շէկլեան կամ շվետական մետաղական կանանչը սաստիկ թունաւոր են:

Մոմէ ճրագներն վերոյիշեալ կերպով պատրաստելէն ետեւ՝ սովորաբար կէս եւ կամ աւելի քիլոկրամ կապոյցներ կը շինուին: Բայց նախ պէտք է կշռել եւ աւելորդ մասերն կտրել կամ պակասն աւելցրնել, եւ գործածուած լաթով մը սրբել, որպէս զի թէ չորնայ եւ թէ յղկուի: Կապոյցները սովորաբար 4 մոմէ կ'ըլլան եւ կապոյտ թղթի շերտով մը չորան երկու կողմանէ իրարու կը միացուին եւ վրան դերձանով կը կապուի. կապոյտ թուղթն մոմին սպիտակութիւնն աւելի դուրս կը հանէ, իսկ շերտով եւ դերձանով կապելով՝ մոմերը տեղափոխելու ժամանակ իրարու շէն քսուի: Ամէնէն ետքն այս կապոյցները սոսնձեալ հաստ թղթերու մէջ կը փաթ-

թուին. թուղթն սոսնձեալ ըլլալու է, ապա թէ ոչ՝ մազմզուկներն մոմի վրայ կ'ելնեն եւ մոմը վառելու ժամանակ եղերքէն կը վազէ:

Գալարամոմերն դեռ կակուղ եղած ժամանակ այլեւայլ ձեւերով կը փաթթուին, իւրաքանչիւր կծիկն այլեւայլ ծանրութեամբ: Թէ ձեւն ու թէ ծանրութիւնն այնպէս ըլլալու է՝ որ մարդ կարենայ դիւրաւ գործածել: Գալարամոմերու կծիկներն իրենց ծանրութեան համեմատ ձեւեր կ'առնուն:

Եթէ 125 կրամ ծանրութիւն պիտի ունենայ կծիկը, պէտք է 6 սանդիմեդր արամադձով եւ 28 սանդիմ. երկայն ապակեայ գլանի մը վրայ խոյնջաձեւ պատատել, եւ երբ գլանին մէջտեղը կը հասնուի՝ պէտք է դարձեալ նոյն ձեւով՝ դալարուած մոմին վրայէն վար իջնալ, եւ այսպէս կրկին կարգով դալարամոմի կծիկ մը կ'ունեցուի, որ իբր 125 կրամ կը կշռէ: Յայտնի է որ եթէ ամբողջ գլանին վրայ մինչեւ ծայրը կրկին պատատուի՝ կ'ունեցուի 250 կրամի կծիկներ. նոյնպէս ընդհակառակն գլանին քաւորդն առնուի, կ'ունեցուի 62 կրամի կծիկներ:

Արնայ նաեւ 125 կրամ կշռող կծիկն հետեւեալ կերպով պատատուիլ: Պէտք է 4 1/2 սանդիմեդր երկայն եւ 2 1/2 սանդմ. լայն խաւաքարտի մը վրայ դալարամոմը խաչաձեւ պատատել, որով կ'ունեցուի տափակ կծիկ մը: Իսկ աւելի փոքրիկ կծիկներ պատրաստելու եղանակն վերն յիշեցինք:

Եթէ այսպէս կծիկ շինելու ժամանակ կտորներ աւելնան, կրնան փոքրիկ ճրագներ շինուիլ անոնցմէ եւ վաճառուիլ:

Ասոնք են ընդհանրապէս մեղրամոմէ ճրագներն ու դալարամոմերը ծրարելու եղանակն: Բայց իւրաքանչիւր գործատուն կ'ունենայ նաեւ ծրարելու յատուկ եղանակներ:

Իսկ եղի կանթեղի պատրոյգներու սովորաբար 100 հատը փոքրիկ տուփի մը մէջ կը դրուի, մէջը

մէկ կամ երկու սնկէ յենարան կը գրուի, եղի վրայ լողալու համար, եւ կը վաճառուի:

Մեղրամոմէ ճրագ շինելու կարեւոր տեղեկութիւններն ասով կը վերջանան: Բայց մեղրամոմն հիմակուան ժամանակս արուեստից մէջ ուրիշ գործածութիւններ ալ ունի, ուստի ամբողջութեան համար հոս Բ. Մասին մէջ նոյններն կ'աւանդենք:

## Մ Ա Մ Ե Բ

### ՄԵՂՐԱՄՈՄ ՈՒՐԻՉ ՎԱՍԺԱՆՆԵՐՈՒ ԷՆՄԱՐ

Մեղրամոմն բաց ի ճրագէ՝ ուրիշ շատ վախճաններու կը գործածուի, որոնցմէ մենք հոս զանոնք միայն յառաջ կը բերենք, որ առուտուրի մէջ նշանակութիւն ունին:

1. Գերշտնի մեղրամոմ: Ատիկայ սպիտակ մեղրամոմէ կը շինուի եւ մեծկակ կոճակի ձեւով կը վաճառուի: Ար գործածուի չուան, դերձան եւ այլն մոմերու:

2. Անկողնոյ մեղրամոմ: Ասով անկողնոյ, աթոռներու եւ այլն գործածուող կոշտ կտաւներու ներքին երեսը կ'օժուի, որպէս զի փետուրներն մէջէն շեղեն: Ար շինուի այսպէս. Վառնուի 25 քլ. դեղին մոմին  $1\frac{1}{2}$  քլ. ուտին (térébenthine Ռիբէ-Քլիին), եւ 250 կրամ պուրկուշտական ձիւթ եւ ամէնը մէկտեղ մաղմաղ կրակի վրայ կը հալեցուի միշտ խառնելով: Եռալու չսկսած՝ մէկդի կ'առնուի եւ թիթեղէ 6—7 սմ. կաղապարներու մէջ կը թափուի, որոնք կանխաւ ցուրտ ջրոյ մէջ ձգուած ըլլալու են:

3. Չինո-որներու մաշկեղնաց մեղրամոմ: Ար գործածուի զօրաց եւ այլն մաշկեղնքն փայլեցրնելու համար: Առ այս պէտք է 10 քլ. արծաթի թերթի, 10 քլ. ձէթ կամ խաշխաշի իւղ, զորոնք  $866\frac{2}{3}$  կրամ լաւ մանրուած դեղին մոմին հետ լայն անոթոյ մը մէջ դնելու է, եւ կրակի վրայ միշտ խառնելով եփելու է մինչեւ որ կաթիլ մը կաթեցուելու ըլլայ քարի վրայ՝ կարծրանայ: Այնուհետեւ

մէջը քիչ մը մուր կը խառնուի եւ կաղապարներու մէջ կը թափուի, միտ դնելով որ արծաթի թերթերն բորբորովին հալած եւ խառնուած ըլլան: Իսկ մուրն պէտք է նախ հողէ ամանի մը մէջ լեցընել ու ճնշել, վրան կարգ մը թաց կաւ դնել եւ այնպէս՝ կրակի մէջ դնել, որով մուրը կ'այրի եւ մանրամաղ կ'ըլլայ:

4. Աստղաբանաց եւ յարակի մեղրամոմ: Ասով կահարասիք, սենեկաց յատակներն եւ այլն կը հաւասարեցընեն եւ կը յգլեն: Ար շինուի այսպէս. Ա՛առնուի 8 մաս մանրուած դեղին մոմ, 4 մաս բեւեկինի իւղ եւ 1 մաս վճիտ եւ փշրեալ բեւեկինի խիտ (colophane բէշինա): Ամբողջն խմորի պէս զանգուած մ'ըլլալէն ետեւ կրակի վրայ կը դրուի. եթէ ընկուղենոյ գոյն կ'ուզուի տալ՝ մէջը կը դրուի թխասհող (terre d'ombre), իսկ եթէ մահակոնի գոյն՝ հնդկական կարմիր բուռածն կը դրուի, յայտնի է այնչափ՝ մինչեւ որ կատարեալ գունաւորի:

5. Արծաթադործաց մեղրամոմ: Ոսկեգործք եւ արծաթագործք ասիկայ կը գործածեն ոսկեգօծեալ եւ այլն իրաց փայլուն կարմիր գոյն մը տալու համար: Ասիկայ շինելու վեց տեսակ բաղադրութիւն կայ զոր հոս կը գնենք:

- ա) 8 մաս սպիտակ մոմ
- 2 " ժանգառ (vert-de-gris)
- 2 " ծծմբաթթու պղինձ (cuivre sulfaté)
- 1/4 " ոսկեբորակ (borax)
- բ) 12 մաս սպիտակ մոմ
- 8 " սուսր (rubrique)
- 2 " ժանգառ
- 1 1/2 " արջասպ (vitriol)
- 1 " ոսկեբորակ
- 1/2 " մետաղի մոխիր (Aes ustum)

- բ) 12 մաս մոմ
- 3 " հայկաւ (bol d'Armenie)
- 1 1/2 " ժանգառ
- 1 " ծծմբաթթու երկաթ
- 1/2 " կարմիր գեղնահող (ocre)
- 1/4 " ոսկեբորակ
- դ) 8 մաս սպիտակ մոմ
- 12/3 " ժանգառ
- 3 " պղնձի մոխիր (cuivre brûlé)
- 1/4 " ոսկեբորակ

- ե) 9 մաս դեղին մոմ
- 4 " սուսր
- 1 1/2 " երկաթի արջասպ (vitriol vert)
- 1 1/4 " ժանգառ
- 3/4 " արջասպ
- զ) 9 մաս դեղին մոմ
- 3 " ժանգառ
- 3 " արջասպ
- 4 1/4 " սուսր
- 2 " պղնձի մոխիր
- 1 1/2 " երկաթի արջասպ
- 1/4 " անդղիական կարմիր (caput mortuum)
- 3/8 " ոսկեբորակ

Արդ, աստեղմէ մէկուն մէջ յիշուած նիւթերն զատ զատ կ'առնուի կը մանրուի եւ բարակ մաղէ կ'անցուի. մնացեալ կոշտերն դարձեալ կը մանրուի եւ կը մաղուի: Այս գործողութեան ժամանակ զգուշանալու է՝ որ փոշին բերանը չբրթայ, մանաւանդ ժանգառին՝ որ խիտ թունաւոր է: Ամբողջ տեսակները պատրաստելէն ետեւ՝ իրարու կը խառնուի, մոմը մաքուր անօթոյ մը մէջ կը հալեցուի բայց շատ շտաքնայ, եւ պատրաստուած խառնուրդը կամաց կամաց մէջը կը դրուի միշտ խառնելով: Այնուհետեւ մաքուր սկաւառակ մը կ'առնուի՝ մէջը քիչ մը կը թրջուի, եւ զանգուածը խառնելով մէջը կը լեցուի եւ պողելէն ետեւ կտոր կտոր կը կտրուի կը ծախուի:

6. Բարձրասնդրակներու մեղրամոմ: Ասիկայ շատ յաճախ կը գործածուի արձաններ, ծաղիկներ, պտուղներ, քանդակագործութեան օրինակներ եւ այլն շինելու համար, բայց պատրաստութեան գործածուած բաղադրութիւններն մեծաւ մասամբ թունաւոր են, անոր համար այսպիսի գործքերու զբաղողներն յաճախ կը թունաւորին եթէ այնպիսի գործատուներէ կ'առնուն, ուր ասոր միտ չի դրուի: Ասիկայ շինելու լաւագոյն կերպն է հետեւեալը: Մէկ մաս մաքուր սպիտակ մոմը հողէ ամանի մը մէջ կը հալեցուի, այնուհետեւ վրան կ'աւելցուի 1/8 մաս խողի մաքուր եղ, եւ քիչ մ'ետքը 1/8 մաս սեւ ձիւթ, եւ ետքէն 1/16 մաս խրուկ (cinabre) կ'աւելցուի, որ նախ սպակեայ կամ մարմորի տախտակներու տակ

բեւեկինի իւղով լաւ մանրուած ըլլալու է, այնուհետեւ ամբողջ զանգուածը զգուշութեամբ եւ լաւ կը խառնուի: Մասունքներն բոլորովին լուծուելէն ետեւ՝ զանգուածը թիթեղեայ լայնաշուրթն ցուրտ անօթներու մէջ կը թափուի, միշտ խառնելով որ գոյնն յատակը չնստի: Այսպիսի մամեր սովորաբար կարմիր կ'ըլլան, ուրիշ գունով ուզողն պէտք է մասնաւորապէս ապսպրել: Իսկ արձաններու դործածուած սպիտակ զանգուածն հետեւեալ կերպով կը շինուի: Կապարի քայքայութիւնը որքա՞նք (acetate d'oxyde plombique) անօրացեալ ջրոյ մէջ կը լուացուի եւ վրան ածխածութիւն նագրոն կ'աւելցուի մինչեւ որ մընը մը նստի յատակն: Այս մընը կ'առնուի անօրացեալ ջրոյ մէջ կը լուացուի եւ մեղմ ջերմութեան մէջ կը շորցուի. այնուհետեւ բեւեկինի իւղով լաւ կը մանրուի, եւ հալած մոմին մէջ կը խառնուի:

7. Լուսանկարի մեղրամոմ: Ասիկայ, որ լուսանկարին թղթոյ վրայի գրական պատկերն յղկելու եւ փայլեցնելու կը դործածուի, կը պատրաստուի այսպէս: Այն քիլիւր. սպիտակ մոմն  $416\frac{2}{3}$  կրմ. է. դէֆէ ըսուած խեփով (որ կ'ելլէ Հար. Ամեր. Amyris etemiferaէն) կը հալեցուի ըստ կարի մեղմ կրակի վրայ, եւ խառնելով վրան կ'աւելցուի նարգոսի (Lavandula) իւղ, այնչափ՝ որ կաթիլ մ'առնուս եւ սառեցնելու ըլլաս՝ սպեղանոյ պէս ըլլայ: Այնուհետեւ այս ջերմ ծորելոյ վրայ ողւոյ մէջ ջնարակի կենդրոնացեալ լուծուածէն իբր 200 կաթիլ կ'աւելցուի խառնելով: Ասիկայ ֆանելայի կտորով լուսանկարին վրայ քսուելու եւ յետոյ յղկուելու ըլլայ լուսանկարին գեղեցիկ փայլունութիւն մը եւ ամէր ծածկ մը կու տայ:

8. Ծառերու մեղրամոմ: Այս մոմով ծառերը պատուաստելէն ետեւ, (կամ ծառերու պատահական) վերքերը կ'օծուին՝ որպէս զի օդոյ ազդեցութենէն պահուին եւ հիւթը դուրս չվազէ: Ասիկայ

պատրաստելու լաւագոյն եղանակն է հետեւեալն: 8 մաս դեղին մոմ, 9 մաս պուրկունտեան խէփ, 9 մաս բեւեկինի եւ 2 մաս ճրագու իրարու հետ խառնելէն ու հալեցնելէն ետքը՝ ջրով շաղուած 1 մաս ազնիւ քրքումի փոշի կը խառնուի, այնուհետեւ կը պահեցուի եւ ձողածեւ կը կտրուի:

9. Արամանի մեղրամոմ: Այսպէս կ'առնանուի 2 մաս մազտաքէէ, եւ 3 մաս սպիտակ մեղրամոմ շինուած խառնուրդն, որ մեղմ կրակի վրայ կաղցրնելով ծակ աղաններու մէջ կը լեցուի, զասոնք նախ մաքրելէն եւ շորցնելէն ետեւ:

10. Մօրուայ հոռոմարական մոմ: Ասոր համար կ'առնուի  $16\frac{2}{3}$  կրամ վենետական ածառի փոշի,  $16\frac{2}{3}$  կր. արաբական խիփի փոշի,  $83\frac{1}{3}$  կր. վարդաջուր,  $83\frac{1}{3}$  կր. սպիտակ մոմ եւ 20 կաթիլ վարդի իւղ, եւ բաւական մեծ յախճապակեայ անօթոյ մէջ ածառն, արաբական խէփն ու վարդաջուրը կը շաղուի եւ կը մանրուի. վարդաջուրն մեկանոյ պիտի լեցուի՝ որպէս զի կուտեր չկազմուին: Այնուհետեւ մոմն ուրիշ անօթոյ մը մէջ կը հալեցուի եւ պատրաստեալ զանգուածին հետ կը խառնուի, բայց նախ յախճապակեայ անօթը տաքցնելու է՝ որ մամը շուտով չսառի եւ լաւ խառնուի: Ասիկայ սովորաբար փոքրիկ շեշերու մէջ վարսափերայք եւ այլն կը դործածեն: Սեւ գունոյ համար ծորելի վիճակի մէջ ազնիւ մուր, թխի համար՝ թխահոլ սյրածի փոշի, իսկ սպիտակի համար՝ բրինձի ազնիւ ալիւր կը խառնուի:

11. Կալիւմի մեղրամոմ: Կ'առնուի 200 կրմ. անկալ (potasse) եւ 2 քիլիւր. ջրոյ մէջ եփելով կը լուծուի, այնուհետեւ 400 կրմ. մանրեալ դեղին մոմ մէջը կը նետուի, եւ կը սկսի ածխածութիւն մը յառաջ գալ: Այս ածխածութիւնն անցնելէն ետեւ՝ 2 կրմ. ալ ջուր կ'աւելցուի եւ ամբողջը կ'եփի մինչեւ որ կաթնանման միածեւ ծորելի մ'ըլլայ: Այս ծորելին շեշերու մէջ կը դրուի եւ կը վաճառուի:


Ար գործածուի փայտ ծեփելու, կահկարասիք եւ սենեկի յատակ յղկելու, եւ դիւաւորաբար գաճէ արձանները ներկելու, որով արձաններու մութ եւ հաճոյական սպիտակ գոյն մը կու տայ, փոշիէն կը պահպանէ եւ կրնայ այսպիսի արձան մը ջրով լուս-  
ցուիլ:

12. Աօշիի Բերամամ: Ասիկայ սովորաբար հե-  
տեւեալ կերպով կը շինուի: Մաղմաղ կրակի վրայ  
միշտ խառնելով կը հալեցուի 266<sup>3</sup>/<sub>3</sub> կմ. ճրագու,  
լուադոյն՝ եղան ճրագու, 133<sup>1</sup>/<sub>3</sub> կմ. խողի եղ,  
66<sup>2</sup>/<sub>3</sub> կմ. հասարակ բեւեկինի, 66<sup>2</sup>/<sub>3</sub> կմ. դեղին  
մեղրամամ եւ 66<sup>2</sup>/<sub>3</sub> կր. ձէթ ի միասին, բայց այս  
կարգաւ. նախ մեղրամամը, վերջէն ճարպը եւ վերջէն  
խողի եղն աւելընելով: Լուծուածը պատրաստե-  
լէն ետեւ՝ աղին մուր կը խառնուի, սեւ գոյն տալու  
համար, եւ կաղապարներու մէջ կը թափուի: Ասոր  
գործածութիւնն այս է. Աօշիկը կամ հողաթափը  
ջրերու մէջ թրջելէն ետեւ՝ չորնալու ըլլան կը կար-  
ծրանան. այս մեղրամամէն քիչ մը կը հալեցուի եւ  
չոր կաշւոյն վրայ կը քսուի, որով կաշին դարձեալ  
կը կակղնայ: Երկրագործաց եւ ջրոյ հետ գործ ու-  
նեցողներուն շատ կարեւոր է, վասն զի ասիկայ կաշ-  
ւոյն մէջ թափանցելէն ետեւ՝ եթէ կաշին լաւ է,  
երբեք խոնաւութիւն ներս չի կրնար թափանցել:

13. Մամախի: Հասարակ տպագրութեան  
գործածուած թղթէն թերթ մը կ'առնուի, կը  
տարածուի, եւ տաք արթուկ մը վրայէն կ'անցուի  
մէկալ ձեռք մովի կտոր մը արթուկին ետեւէն  
թղթի վրայ քսելով: Մամը տաք թղթին մէջ կը  
թափանցէ եւ մոմապատ կ'ըլլայ: Այս թղթով  
քաղցուենեաց շէրու բերանը կը փակուի որպէս  
զի օդ չմտնէ, եւ ընդհանրապէս՝ ուր որ օդն ար-  
գելուլ ուզուի՝ կը գործածուի:

Վ Ր Ի Պ Ա Կ Ք

Երեւ	Տող		
14,	12	100 <sup>0</sup> Կ.	կարգա՝ 100 <sup>0</sup> Կ. է
16,	21	վաբուի	» վաբուի
16,	26	ծծբոյ	» ծծբոյ
25,	26	մէջ տեղէն	» մէջտեղէն
28,	19	հոսէ	» հոսէ
32,	4	երեքթանեան	» երեքթանեան
32,	9	գործածուի	» գործածուի
32,	27	երեքթանեան	» երեքթանեան
45,	12	որպէս	» որպէս
45,	22	կազմէ	» կազմէ
47,	24	գործածուի	» գործածուի
48,	16	որպէս	» որպէս շէ
48,	34	տալ	» տալ



ՔԱՆԻ ՄԸ

**ԱՐՈՒԵՍՏՊԻՏԱԿԱՆ ԳՐԳԵՐ**

ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ

Ի ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆԷ Ի ՎԻԵՆՆԱ

ԱՐՈՒԵՍԱԽՕՍՈՒԹԻԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ, Ի Հ. ԵՖՐ.  
Վ. Չաղբճեան, Գ. Տպգր. 1884, 8<sup>o</sup>, 223 էրես:  
Գին՝ Փր. 2:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻԻՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍ-  
ՏԻՑ, Ի Հ. Եղեշէէ Վ. Գաֆթանեան, 1861,  
8<sup>o</sup>, 186 էրես: Գին՝ Փր. 1.50:

ԳԻՒՏԵՐՈՒՆ ՊԱՏՄՈՒԹԻԻՆԸ, 1854, 8<sup>o</sup>, 67 էրես:  
Գին՝ Փր. — .50:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒ ԹԻԻՆ ՀԱՍԱՌՕՏ, Ի Հ. ՄԷՔ. Վ.  
Վ. Էջմասնեան, Բ. Տպգր. (չրեթէ սպառած).  
1870, 8<sup>o</sup>, 347 էրես: Գին՝ Փր. 2:

ՎԱՃԱՌԱԳԻՏՈՒԹԻԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ, Ի Հ. ԵՎԳ.  
Վ. Համբարեան, 1867, 8<sup>o</sup>, 497 էրես: Գին՝  
Փր. 2:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՏՈՒԹԻԻՆ, Ի Հ. Ղուկ.  
Վ. Տէրաէրեան, 1848, 8<sup>o</sup>, 420 էրես: Գին՝  
Փր. 2:

ԱՐՈՒԵՍԵԳԷՏԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

---

ՀԱՏՈՐ Ա. — ՄՈՄԱԿՈՐԺՈՒԹՅՈՒՆ — ԳԴՆ ՓՐ. — .50.  
— ՐԲ. — .25:

8569-8575

« Ազգային գրադարան



NL0081570

« Ազգային գրադարան



NL0081569

« Ազգային գրադարան



NL0081568

« Ազգային գրադարան



NL0081572

« Ազգային գրադարան



NL0081567

« Ազգային գրադարան



NL0081571

« Ազգային գրադարան



NL0081566



2013

